

# Ս Ի Ռ Ա Ն

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԿՐՈՆԱԿԱՆ – ԳՐԱԿԱՆ – ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՒՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՐԱՆԱԼԻՔԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Ծ Ր Ձ Ա Ն

ԺԲ. ՏԱՐԻ 1938



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱՂԵՄ



ԺԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1938

↔ ԱՊՐԻԼ ↔

ԹԻՒ 4

ԽՄԲԱԴՐԸԿԱՆ

ՄԱՇՏՈՑ ԵՒ ՃԱՇՈՑ



Կարելի է այս վերնազդին տակ ամփոփել ինչ որ առաջարկուած է Զեկուցումի «Եկեղեցական ծիսական խնդիրներ» բաժինին վերջին երկու (Գ. և Դ.) հատուածներուն մէջ՝ ի մասին եկեղեցական խորհուրդներու և սրբազն արարողականց և պաշտամունքի միջոցին կատարուած Ս. Գրական և հայրախօսական ընթերցուածներու առթիւ մտածուած բարեփոխութեանց, և մեր նկատողութիւնները անոնց նկատմամբ։

Կեզդր. Յանձնաժողովը գրութիւններ ստացեր էր (խորհրդական) Թեմերէն որոնք անհրաժեշտ կը նկատէին համառօտել խորհուրդներու արարողական մասերը, այսինքն խորհրդակատարութեանց ծէօթ, ոմանք մատնանշելով նոյն խսկ կրատուելիք հատուածները։ — Որովհետեւ այս վերջինները որոշապէս չեն նշանակուած Զեկուցումին մէջ, կարելիութիւն չունինք անշուշտ հանդամանորէն արտայայտուելու այսեղ անոնց մասին։ բայց կրնանք ընդհանուր առմամբ ըսել թէ, եթէ կ'ակնարկուի մաննաւորաբար Մկրտութեան, Զեռնազրութեան, Պատկի, եւայլն միջոցին կատարուած արարողութեանց եւ ընթերցուածներուն, դժուար է, կը կարծենք, անոնց մէջ ցոյց տալ մասեր, զորս կրօնական երկիւղածութիւնը պիտի ուղէր աւելորդ կամ անյարմար համարել նոդեւորական եւ նոյն խսկ պատշաճութեան տեսակէտով։ Թոյլ կուտանք մեզի ըսել, եթէ կայ խորհուրդներուն առթիւ գործարքուելիք բարեկարգութեան որ և է կարիք (և կայ արդարի), զայն պէտք է փնտուել ո՛չ թէ ծէսին կամ ընթերցուածներուն մէջ, այլ զանոնք կատարողներուն կերպին ու անոնց ներկայ եղողներուն վերաբերունքին մէջ։ Երբ զգածուած սրոտով և հոգուով մատակարարուին խորհուրդները, երբ ժողովուրդը պատկառանքով և լրջման զգացմամբ հետեւի թէ ծէսին և թէ երբ ժողովուրդը պատկառանքով և լրջման զգացմամբ արտայայտութիւն, մաքուր ներշնչումէ բղիածը որ և է կերպով իրագործելիք արտայայտութիւն, մաքուր ներշնչումէ բղիածը ևն գերազանցապէս։ — Տեղն է հոս դիմել տալ թէ մեր ինչպէս ժամակարգութեան նոյնպէս և խորհրդակատարութեանց մէջ սրտազրաւ առանձնայատկութիւն թեան նոյնպէս և խորհրդակատարութեանց մէջ սրտազրաւ առանձնայատկութիւն մը կայ, որուն արժան է մտադրութեան զարձնել։ Ոչինչ դիմուածական կը գտնես անոնց մէջ, ոչինչ ափյափոյ։ Մէն մի ժամերգութիւն, մէն մի խորհուրդ

պարզումն է մեծ զգացումի մը կամ մտածումի մը, որ կը սկսի իրեկ փթթու-  
մով մը, և կը շարունակուի զգացումի յառաջատուական շարժումի մը մէջ մին-  
չեւ որ կշռաւորուած խօսքի, երդի եւ խորհրդական շարժուած քններու ներդաշ-  
նակութեան մէջէն, կարծես հետզինետէ հասունցած, դուրս կուգայ իմաստը,  
հոգին վրայ յաւէտ բարոյացուցիչ ներգործութեամբ մը:

Քիչ մը մտամիսփի ուշադրութիւն բաւական է արդարիկ՝ ըմբռնելու համար  
թէ ժամերգութեանց իւրաքանչիւրին մէջ ի՞նչպէս, մեղմիկ բայց յստակ գծագրու-  
մով մը, զիշերային, տառաօտեան, արեւազալի, միջօրէի, երեկոյեան պահերուն  
ճամբէն, այսինքն կեանքին հետ քայլ առ քայլ ընթացքով մը, հետզինետէ կը  
բացուի՝ կը քակուի Աստուծոյ եւ մարդուն, այսինքն նոյն այդ կեանքը պար-  
զեղին եւ ստացողին միջեւ առընչութեանց խորհուրդը, անփորձ՝ խաղաղ՝ աշ-  
խատալից և ներոյժ նոդիի մը հանգրուանէ հանգրուան անցքը ցուցնելով հաւատ-  
քով եւ յուսով լուսաւորուած դժուար բայց հաճոյական այն շաւիղին մէջէն, որ  
քրիստոնէական սիրոյ կեանքին է ինքնին, ըմբռնելու համար թէ Ս. Պատարազի  
ծէսին մէջ ի՞նչ զմայլելի կարգաւորութեամբ կը ներկայացուի Աստուծոյ առ  
մարդն էլքին եւ մարդուն առ Աստուծ ելքին փրկարծական զաղափարը,  
աստուածային յայտնութեան, մարդեղութեան, աւետարանական եւ վարդապե-  
տական ուսուցման, սրբազործութեան եւ հաղորդութեան խորհրդական պատ-  
կերներու եւ եղելութեանց անընդիլական շարքի մը մէջ:

Մինոյնն է որ երեան կուզայ, ներելի պիտի ըլլար ըսելի որոշակի  
կերպով, Մկրտութեան, Պատկի, Զեռնադրութեան և միւս խորհուրդներուն կա-  
տարման միջոցին, ուր ամէն ալօթք, ամէն օրններգ, մաղթանք, ընթերցուած  
և արարողութիւն, իրենց սարօքը, իրենց անառարկելի տեղն ու իմաստն ունին,  
զերազանց պատշաճեցումով շաւզահիւսուած, ինչպէս խոր ըմբռնումով և նըրա-  
զած ճաշակով յլացուած շէնք մը, ուր մէն մի մասն է այնքան յարմարագիր  
եւ վայելուչ, որ փոքրիկ փոփոխութիւն մը պիտի եղծէր խանգարէր ընդհանուր  
կարգն ու զեղեցկութիւնը, անիմանալի գարձնելով անոր ծնունդ տուող ողին:

Մկրտութեան, Պատկի, Զեռնադրութեան եայլն ծէսերուն, ալօթքներուն  
եւ ընթերցուածներուն մէջ, արդարեւ, ըստ իրենց կարգին, այնքան ընականոն  
խորհրդաւորութեամբ կը զգացուի մարդուն վրայ իր մարմաւական գոյութեան մէջ  
կայացած հոգեոր սրբացման, երկու սիրտերուն օրնուած միացմամբը կազմուած  
ընտանեկան երջանկութեան և հոգեոր կոշտուի նուիրազործութեամբ փառաւոր-  
ուած աստուածային ծառայութեան խորհուրդը, որ անկարելի պիտի ըլլար տարը  
մը կամ տառ մը պակսեցնել անոնց մէջէն կամ միւսէն, առանց տկարացնելու  
զանոնք ոգեստու բարձր սերշնչումին ոյժը:

Կը յիշեմ Մկրտչական պատականող հայ քարոզիչ մը, որ չայ եկե-  
դեցույ Մկրտութեան խորհուրդը քննադատելու համար փորձած ըլլալով զրբոյկի  
մը մէջ նախ վերլուծել Մաշտոցին այդ մասին պատկանող ալօթքներն ու արա-  
րողութիւնները, իր եղրակացութեան մէջ՝ իր ձեռքովը թակարդն ինկած որսի  
մը երեւոյթն էր առած. զամանդի չկարենալով ընդդիմութանել անոնց իմաստի  
վեհութեան և ճշմարտութեան, կը վերջացնէր իր խորհրդածութիւններն՝ ըսելով.  
«Թէէն, ինչպէս կը տեսնէք, արդար սքանչելի են այդ բոլորը, բայց զործնա-  
կանին մէջ ընաւ արժէք չունին անոնք, վասնզի այդ խօսքերն ու ծէսերը, զի-

բենք կատարողներուն կամ արտասանողներուն շրթանց վրայ և ձեռքերուն մէջ և վայելողներուն աշքին առջև մեռեալ տառեր են այսօրւ և իր մէջըերեմ այս տողերը, ոչ առսնց վիճնելու անշուշտ, մեր հակառակորդին միշտցաւ նոյն խկ ըսելու համար թէ բարեկարգութեան կարիքը ոչ թէ Խորհուրդներուն և անհնց կատարումին, այլ անսնց կատարիչներուն և ընկալուչներուն մէջ պէտք է փընտել: — Կարդացէ՛ք քահանայի ձեռնադրութեան ինչպէս եւ վարդապետական գաւառանի օրնութեան հրաշալիօրէն հոգիշունչ աղօթքները, վերծանեցէք Պատիկի խորհուրդին ընթերցուածները, օրնութիւնները, և երկիլզած ուշադրութեամբ դիտեցէք արարողութեանց սրտառութ զնացքը, նոյնպէս Մկրտութեան եւ միւս Խորհուրդներունը, եւ, եթէ կը պահէք ձեր հաւատքին լըլմութիւնը, պիտի չգտնէք անսնց մէջ փոփոխութեան պէտք զգացնող բառ մը, կէտ մը. այնքան զգացուած և հասկցուած կըսադառութեամբ և ներշնչումով յօրինուած են անսնք ոգնորանս հոգւոյն ըլմպած մեծ հոգիներէ: Լմբոններու համար թէ այս այսպէսէ, պէտք է մօտենալ անսնց ոչ թէ արկելեան բարըով, որ, դժբախտաբար, արտաքին և տարամէտ ազգեցութեանց տակ, շատ տեղ և հետզհետէ չէ կցած պահել կրօնական իրաց և եկեղեցական ծէսաերու հանդէպ հին դարերուն մէջ սերուտիւ պարտադրուած լըլութիւնը, այլ արևմտեան ովուզ, որ ժողովուրդին կրթութեան և հասարակական դաստիարակութեան տարրերէն մին դարձուցած է կարծես կրօնական պատկառանքի շուքն ու չնորիքը: Աւոր համար է որ երր ներկայ կը գտնուիք Լատին կամ Անկիֆան պաշտամունքի կամ խորհրդակատարութեան մը, աղօթասացներու և աղօթաւորներու հանդարտ, ինքնամփոփ, լուրջ արտայայտութիւնները և արարողութեանց անալգուկ և կամսնաւոր ընթացքը, թէ՛ իսկ չունենան արևելեան ծէսայն մեծավայելուչ վիճութիւնը, միտքը փոփոխութեանց կամ բարեկարգական կամութիւններու չեն տանիք բնաւ. այնքան անների և տպաւորիչ կ'երեկին անսնք իրենց ամբողջութեանը մէջ:

Ընդունինք. բարեկարգութեան տեսնչը պատրանք մըն է յաճախ, որմէ ամենէն առաջ կ'ազդուին սի հաւատոյաց վարեկարգի զգացողութիւնները: Եկեղեցւոյ Խորհուրդներու բանական և արարողական կազմին ներելի չէ մօտենալ քնար այդ ոգուփ. անոնք միններն են մեր հաւատքին շէնքին. անոնց վրայ կամարաւորուած սրբարաններուն մէջ այժմեան հաւատացեալն եւս պէտք է ա'յնպէս ելեմուտ ընէ եւ տոգորուի հոգեորական նոյն այն ներգործութեամբ, որքան անոնք — մեր պատուական նախնիք — որոնցմէ մեզի փոխանցուած է մեր կրօնական կեանքին ժառանգութիւնը:

որհնելու կանոններ, որոնցմէ ոմանք բոլորովին դադրած են արդէն գործադրուելէ եւ չկան այժմեան Մաշտոցներուն մէջ, այլք, կան ինչպէս ձեռագիր հին նոյնպէս եւ մասնաւոր տպագրութեամբ (զոր օրինակ ի Կալկաթա) հրատարակուածներուն մէջ, և ուրեք ուրեք միայն կը գործադրուէին: Խսկ մեր ներկայ (Ելմիածին, Երուսաղէմ, կ. Պոլիս տպագրուած) Մաշտոցներուն մէջ գեռ պահուած այդ կարգի կանոններէն շատեր ես, ինքնին և պարագայից բերմամբ, անգործադրելի դարձած են արդէն: Այնպէս որ, եթէ բառը շատ չէ՝ Բարեկարգութիւնը եղած կատարուած է ահա անոնց նկատմամբ. խսկ մնացողներուն մասին եւս տակաւին կարելի է կարգութեամբ մը անօրինել, ձեռագիր Մաշտոցներու բաղդատական ուռումնասիրնեւթենէ մը վերջ:

Երկրորդական, եւ իրենցմէ շատերը հանգամանքներու դասաւորմամբ ծնունդ առած արարողութիւններ են ասոնք, եւ իրենց մասին չարժեր մանրանկատ խստապահանջութիւն:

Կուգենք դիմել միայն թէ Հեթանոսական սովորութեանց գրոշմար, որոնցմով Զեկուցումը անցողաբար կը խարցանէ զանոնք, ճիշտ բացատրութիւն մը չէ բնաւ, և արդար ալ չէր որ Եկեղեցական Մարմին մը այդպիսի որակումով յատկանչէր քրիստոնէական բարեպաշտութեան մէջ մինչեւ երէկ և մասամբ նաև ցայսօր երկացած այդ անմեղ գործողութիւնները: — Զեկուցումին յառաջ բերածներուն և անոնց վրայ մեր ևս աւելցուցածներուն մէջ զոնէ, ոչինչ կայ արդարե որ հմայութեան կամ մողութեան վերաբերեալ արարունքներու նըշմարը ցուցնէ իր վրայ: Ասոնցմէ դուրս, թերեւ կան ուրիշ քանի մը բարեպաշտական գործողութիւններ — ինչպէս մասունքով խաչիանզիստ, նարօտ կապել, և այն (և դեռ ուրիշ շատեր՝ Լատինաց և Յունաց մէջ մանաւանդ) որոնք այդպիսի նշմարներու պատրանքը կուտան ստուգիւ. բայց արժան է զիտնալ թէ ատոնք ամէնքը քրիստոնէութեան մէջ կը կատարուէմ սցոծօլիզու իմաստով և ոչ թէ հոգեկան ուժականութեան արժէքով, ինչպէս կ'ըլլար հեթանոսութեան մէջ: Զեկուցումին և մեր նշանակածները յանպիսի գործողութիւններ են, որոնք կը բացատրուին կամ կրօնական զգացմամբ, կամ հանգամանքներու և պարագայից նկատառմամբ, և կամ Ս. Գրոց հետևողութեամբ: Այսպէս, հիւսնդներու (լուսնուտ կամ այսահար) վրայ կատարուած աղօթքը հասկնալու համար պէտք չկար մինչեւ հեթանոսական թլացքներու կամ բժժանքներու խաւերը խառնելու, երբ Աւետարանով և նոր կոտակարանով կարելի էր մեկնել զայն: Եւ յետոյ, ի՞նչով կը նուազէր քրիստոնէական զգացման սրբութիւնը, եթէ երկունքի տառապանքին մէջ զալարուող կին մը — որուն Յիսուս խսկ կ'ակնարկէ իր վերջին կտակին մէջ — լսէր կրօնքի խորհրդաւորութիւններէն եկած սատեսակ կադրերիչ ձայն մը. «Ճնորհնեա և ծննդականիս այսմիկ հանդարտութեամբ և առանց վասառ հասանել ի ինդրութիւն, և ամենայն տանց հաւատացելոց անիլ և բազմանալ ի փառ տէրութեան քոյ»: Այս բառերուն ո՞ր մէկէն գուրս կուզայ դիցակրօն բարքի հուա: «Նորոց սակրումաճի ծէսն անզամ, որ ուխտաւութական դիտումի մը վերջամնացութիւնը միայն կրնայ ըլլալ մեր մէջ, կրնայ արդարացուիլ նոյն ինքն Առաքեալէն գործադրուած բարեպաշտական սովորութիւններով: Արմաիք, շեղ, կալ, նաւ, տուն և այլն օրնելու ծէսերը, կ'ենցադական և առանցին բարեպաշտութեան այդ անմեղ և նոյն խսկ անոյշ սովորոյթ-

ները, նոյնպէս, ոչ մէկ կերպով հեթանոսական, մարդկային են զերազանցապէս, կեանքի բարութիւնները կրօնական նուիրագործութեամբ սրբացնելու ըզգացումէն ծնունդ տուած, ինչպէս արտօրհնէքը կամ անդաստանը և տնօրինէքը, որոնք կը շարունակուին ցարդ, առաջին՝ լայնօրէն եղանակաւորուած ձեւով, և երկրորդ՝ պարբերական կիրառութեան վերածուած։ Գալով լընոր, նորածին մանկանց և մեռելոց չուր օրհնելու կանոններուն, անոնց մէջ պէտք է տեսնել մաքրութեան վերաբերմամբ զգուշաւորութիւն մանաւանդ, իրման զգոծ հանրային առողջապահութեան, որուն պահպանութեան հողը մաս կը կազմէր ի հնութեան կրօնական իշխանութեան իրաւունքներուն։ — Այսպէս կամ այնպէս, պէտք է, առանց կոյր ձևանալու անշուշտ, լուրջ ըլլալ դարերու կեանքով վաւերագործուած կրօնական աւանդութեանց և սովորոյթներու հանդէպ. շնարուիլ պատահական նմանութիւններէ, և չշփոթել քրիստոնէականը հեթանոսականին հետ, բայց մանաւանդ՝ բարեկարգական մտեանդութենէ սարուած՝ չքրիստոնէական տեսնել ամէն կողմ. պիտի թոյլ տամ ինծի ըսել նոյնիսկ, լայնախոն լինի և չզայթակղի բնաւ եթէ երբեմն երբեմն հաստատուի իսկ հին հաւատքի պարզ և անմեղ տարբերու զոյութիւնը նորին մէջ, այն մտածումով թէ կրօնքը, իրբեւ հողին ամենէն բնագրական և բարձր զզացումը, ինչ ինչ պարագաներու մէջ նոյն ազգութեանով է որ կը խօսի ինչպէս նախնական մարդուն նոյնպէս ամենէն քաղաքակրթուածին, հակառակ պարագային, ինչպէս եզրուիթ միսիոնար մը փորձուեցաւ կարծել առաջին անգամ Մայրագոյն Արեւելք այցելած ատեն, սատանային խաղը պիտի համարէինք՝ տեսնելով որ ծաղկը, լոյսը, ջուրը, խունկը, ևայլն, որոնք մեր պաշտամունքին տարրերէն են, նոյնութեամբ կը դտնուին նաև կուապաշտականին մէջ։

Մաշտոցէն վերջ ձաշոցի պարունակութեան մասին եւս կրճատումներ կ'առաջարկէ Զեկուցումը. եւ, պէտք է խստովանիլ, աւելի քան բանաւոր է այս. — Եկեղեցական ամենօրեայ ընթերցուածներուն այդ մատեանը, ինչպէս կ'երեւի հին ձեռագիրներու բաղդատութենէն, ժամանակի ընթացքին ենթարկուած է ամեներկ փոփոխութեանց, տեղի տալով յաճախ յաւելումներու. և երեւմն թերեւս նաեւ զեղութմներու. Առ ի չզոյէ մատենազրական տուեաներու, կարելի չէ տակաւին ըսել թէ ինչ եղած է այդ փոփոխութիւններուն պատճառը. Եկեղեցական իշխանութենէն բլած կանոնական տնօրինութիւններ, անհատական նախանձայուղութիւն թէ տեղական հանգամանքներ, Ամենէն հաւանականը կը թուի այս վերջինը: — Արդարեւ զոյութիւն ունեցած են մասնաւոր ձաշոցներ, զոր օրինակ երուսալէմականը, որ վաղնիական է ժամանակի տեսակէտով և իր կազմութեամբ ևս ունի հիմնական նմանութիւններ ընդհանրական Եկեղեցւոյ հին ձաշոցին հետ: Այս ձաշոցին մէջ, տօնական զիխաւոր օրերուն, Աւագ շաբաթի, Զատկի, Համբարձման, Հոգեգալստին, Ծննդեան, Աստուածածնի վերափոխման տօներն ևայլն, զոր օրինակ, այդ օրերու տնօրինական յիծածնի վերափոխման կապուած Սուրբ Տեղեաց մէջ կատարելի յատուկ ժամերգութիւններ կան և ըստ այդմ նաև ընթերցուածներ, աւելի ճոխ պէսպիտութեամբ: Յատկապէս Երուսաղէմի և ուխտաւորութեանց առթիւ տնօրինուած այս պաշտամունքները, սակայն, կ'երեւի թէ հետգիտեած տարածուած են նաև այլուր,

որպէսզի Ս. Տեղեաց ուխտաւորութեան միսիթարութենէ զրկուողները իրենց տեղույն վրայ վայելեն զայն՝ այդ պաշտամունքներուն կատարումով։ Կը մղուիմ այդպէս մտածերու համար, մասնաւորապէս Սեբաստիոյ Ս. Նշան վանուց ձեռագիրներուն մէջ տեսած ըլլալով երուսալէմական այդ ձաշոցին պատճէնը, արարողութեանց և ընթերցուածներուն մասին տեղական պատշաճնեցումի ցուցմունքներով։ Արդ, կը նայ խորհուիլ որ երուսալէմականը այսպէս, և ուրիշ ազգայն սրբավայրերու, Ս. Էջմիածնի, Տարօնոյ Ս. Կարապետի, Վարագայ և ուրիշ հին ուխտաւորական վանքերու տեղական պաշտամունքներու յատկացուած մասնաւոր ձաշոցները ևս հետզինտէ տարածուելով Աղին մէջ, իրենց աղղեցութիւնը ունեցած ըլլան ընդհանուր ձաշոցի ստուարացման վրայ։ — Ամէն պարագայի մէջ, սա՛ ստոյդ է թէ ընթերցուածները երբեմն չափազանցեալ աստիճանի կը համնին. զոր օրինակ, Տապանակի, Դաւթի, Մարգարէից ևայլն տօներուն, կը կարդացուին Ս. Գրոց բոլոր այն հատուածները, որոնց մէջ յիշատակուած են անոնք. երբեմն կը դրուին նոյն իսկ պարականոն զրուածքներ (Մահ Մարգարէից ևայլն, զոր օր.), որոնք աստուածաշնչական արդէք չեն ներկայացներ անշուշտ։ Կարելի է և ներկելի՝ այս խնողումներէն ազատել ձաշոցը, և աւելի տանելի դրութեան մը մէջ դնել զայն։

Չեկուցումը այս ընթերցուածներուն կարգին մէջ կը դնէ նաև գասական Ս. Հայրերու աղօթքները և ճառերը, որոնք կը կարդացուին Ս. Ծննդեան ջրօրների առաւօտուն, Աւագ Հինգարթի, Հոգեգալստեան, Երեւման Խաչի, Վարդագառին ևայլն օրերուն, և յայտնապէս համամիտ կը թուի անոնց ամբողջական զեղչումին։ Բայ մեզ, ակնարկուած այդ ընթերցուածները, 'որոնք Ս. Բարսովի (կամ Մանդակունոյ), Ասկերերանի, Ս. Կիւրզի, Լամբրոնացւոյն, Երգնկացւոյն եւ Եղիշէի (?) կը կերազրուին, հոգելից գրուածքներ են իրապէս։ Եթէ, իրեւ քարոզ կամ խրատական զրուածքները, աշխարհաբարի վերածուին և կարդացուին, ինչպէս սովորութիւն էր երբեմն Արմաշ և այժմ աստ Երուսալէմ, ի փորձոյ վատահ ենք թէ ժողովուրդը մեծ հաճութեամբ պիտի ունկնդրէ զանոնք։

Ուրախ ենք որ Գեր. Հոգ. Խորհուրդը, որոշած է որ ինչպէս ժամակարգութեան, Ցններու, Խորհուրդներու և Մրբազան արարողութեանց նոյնպէս և ընթերցուածներու ևայլն կրծատման այս հարցին, այսինքն Ատենի ժամամարքի, Ցննացոյցի, Մաշտոցի և ձաշոցի վերախմբազրման խնդրոյն վերաբերմամբ որ և է քայլ չառնուի, մինչև որ նախապէս մասնազիտական ուսումնասիրութեան մը չենթարկուին անոնք, իրենց ծագման և զարգացման պատմական պարագաները ճշտելու և պարզելու համար թէ Եկեղեցւոյ պաշտամունքը իր բալոր մասերովը ի՞նչպիսի ժամանակներու մէջ և որպիսի աշխարհայեցքներու ծնունդ եղած է, որպէսզի կրծատումները (Եթէ անհրաժեշտ են) «հիմնաւոր լինին և սփաներից ազատ»։

Ողջմուռթեան և Եկեղեցական արդարամտութեան բացարձակապէս համաձայն է այս որոշումը. անհրաժեշտ է միայն որ մասնազէտներու այդ Մարմինը կազմուի այնպիսի անձերէ, որոնք առանց բարեկարգական սոփեսառւթիւններէ տարուելու, ամէն բանէ աւելի Աւետարանի Հաւատքին, Ժողովուրդին քրիստոնէական կեանքին, և Հայաստանեաց Եկեղեցւոյ ոգւոյն մտածումն ընեն սկզբունք և կանոն իրենց աշխատութեանց։

## ԿՐԹՈՒՅԿՈՂՆ (ՄԵԾ ՊԱՀՈՔ ԱՌԹԻՒ)

### Մ Ե Ղ Փ Բ

«Մի՛ այսուհետեւ բազավառնեցն մեղք ի մանկանցու մարմբն ձեր, ծառափի շամկութեամց նորա» (ՀՈՒԿԱ. Զ. 12):

Կ'ապրինք ժամանակի մը մէջ, ուր մարդիկ ամենէն քիչ խարդագածութեան առարկայ կ'ընեն մեղքը, Մարդիկ այսօր աւելի ժտագրաւուած են իրենց առօրեայ հոգերով և Փրկիքական մարմինն առողջական վիճակով քան իրենց հոգիին կացութեամբը: Եթէ կարելի ըլլար պահ մը զեր առնել այն թանձը վարագոյը որ կը ծած էի մենէ մեր հոգիներու իսկական վիճակը, մեր առջեւ պլատի պարզուեր ողբալի աւերակ մը. — զո՞րծը այն քանինի ոյժին՝ զո՞ր սովորաբար և յաճախ առնելու անդրադառնալու իմաստին՝ կը հոչենք Մերի:

Արդ լինչ է մենքը. լինչ է այն քանդիչ զօրութիւնը՝ որ ոչ միայն անհամնելու, այլ նաև ազգիրու և ժողովուրներու բարոյական և կրօնական կեանքին հիմքերը կը պեղէ: Ի՞նչ է այս թունաւոր տարրը որ վարակիւլ այս դրախտային երկրագունափ ընկերային մինուրաը, վերածած է զայն գժուխավայրի մը, ուր գժուարաւ կը չնչեն մարդիկ և հազիւ կը քաշկուտեն իրենց Փրկիքական գոյութիւնը: — Հարցեր են առնեք, որոնց առջեւ կարէ պահ մը կանգ առնել և խորհրդածել:

Առ հասարակ մարդոց բարոյական եւ կրօնական կեանքը կիմնուած է մեղքի մասին իրենց ունեցած ըմբռնութիւն վրայ: Մեր այս կամ այն կերպ ապրիւլը, այս կամ այն կերպ գործելը, այսինչ գործը ընկը կամ այնինչ արարքին խուսափիւլ, կախում ունեն մեղքի մասին մեր ունեցած գաղափարը: Ամէն նոր կերեալիստիւն կամ նոր աղանդ իր արմատները ունի մեղքի մասին թիւր ըմբռնութիւն մէջ, կենցաղավարութեան ամէն նոր կերպ կամ գրութիւն կը ծագի մեղքի նկատմամբ մարդոց ըմբռնութիւն փոփոխութենէն: Ուրեմն մեղքի ըմբռնութիւն այն հիմքն է որուն վրայ կը բարձրանայ

մարդկային կրօնական և բարոյական կեանքի շնչքը, եթէ հիմքը ծուռ է՝ շնչքը ծուռ պիտի բարձրանայ: և յայտնի է ծուռ բարձրացող շնչքին վախճանը: Եթէ հիմքը շնչտակ է՝ շնչքը շնչտակ պիտի բարձրանայ և յատկացուի այն նպատակին որուն համար կը կիրառուի:

Մեղքի մասին երբ կը խորհրդածենք, առաջին երեսոյիթը որ մեր առջեւ կը պարզուի անոր ընդհանրականութիւնն է: Այնքան համատարած և ընդհանուր չարիք մըն է մեղքը, որ առաջին վայրկեանէն կը տարումնք մտածել թէ անիկա անհրաժեշտութիւն մըն է եթէ ոչ համայն տիկեզեքիք՝ գէթ մարդկութեան համար. թէ՝ անիկա մէկ անբաժան տարրը կամ յատկութիւնն է մարդկային բնութեան:

Երբ անդրգագառնանք մեր ներքին մարդուն զրայ, այսներ կը տեսնենք չար հակումներ և յորի բնազգիներ, որնք մեր կամքէն բարութիւնն անկախաբար տիրացած են ամբողջ մեր էութեան, և կը մղեն զմեղ այնպիսի խորհուրդներու և գործքերու՝ արոնց նկատմամբ գարշանք միայն կը զգանք մեր զգաստ պահերուն: Որով մարդը ինչն իր մէջ երկութիւ բաժնուած է և յորի հակումը իր մէջ աւելի տիրական է կարծես որ արգելք կ'ըլլայ մարդուն ազնուադոյն ճգումուին, վերելակելու կեանքի բարձրացոյն մակարդակներուն վրայ: Փորձառաբար զգացուած այս իրութիւնն է որ աղաղակել կուտայ Պողոս Առաքեալին: «Զի ոչ եթէ զո՞ր կամիմ զարդին՝ առնեմ, այլ զո՞ր ոչ կամիմ զարդին՝ զայն զործեմ» (Հըսովով. է. 19):

Ուրեմն սոսոյք է որ ամբողջ մարդկային ցեղը ինկած է մեղքի մէջ: Այս անկումը Ե. Գրոց մէջ ներկայացուած է Աղամամի և Եւայի մեղանելուն և զրախտէն վասարուելու պատմութեամբ:

Պիտի չմասնեմ վարդապետական հարցերու բաւրդներուն մէջ. ինչ որ ալ ըլլայ սկզբնական մեղին վարդապետութեան տարրութիւնը, մէշտեղ կայ չօշափելի, ամէնուն փորձառութեան տակ ինկող իրականութիւնը՝ թէ բոլոր մարդիկ ունէ ձևով կը գտնուին վիճակներու վիճակներու վիճակի մը մէջ: Բոլոր մարդիկ հոգեպէս հիւանդ են և կը կարօտին թիւշէկի մը: Ա՛յ միայն լոյսի պէտք

ունին իրենց ինկած վիճակէն զիր բարձրա-  
նալու՝ այլ նաև ոյժի։ մարդիկ ներքնապէս  
կաշկանդուած են ուժգին և անողոք կա-  
պնչքով մը։ Եւ այս հոգեվիճակը կրթու-  
թեամբ կամ զարգացմամբ չգարմանուիր,  
այլ կը պահանջուի հիմնական և ամբողջա-  
կան փոփոխութիւն մը զոր Աւետարանը կը  
կոչէ ովերտին ծնանիւ։

Ի՞նչ է մեղքը սակայն իր իսկութեան  
մէջ։ Աւելի լաւ պիտի հասկնանք մեղքին  
բնոյթը եթէ դիտենք զայն իր զանագան  
երեաներէն։ զանզի մեղքը այնպիսի ըն-  
դարձակ չարքէ մըն է, որուն մասին չենք  
կրնար ըստ բաւականի զաղափար մը կազ-  
մել զայն մէկ կողմէն միայն դիտելով։ Հստ  
այսօ տարրեր բան կ'երսի մեղքը երր  
նկատի առնենք զայն յարաբերաբար մար-  
դուն, և տարրեր յարաբերաբար Աստու-  
ծոյ, տարրեր եղրակացութեան կը յանզինք  
երբ անոր վրայ նայինք իրբե արարքի վե-  
րայ, տարրեր՝ երբ նկատի առնենք զայն  
իրբե ներքին ոյժ մը, որ յառաջ կը բերէ  
ակնարկուած արարքները։

Մեղքը այն է հոգիին համար ինչ որ  
է հիւանդութիւնը մարմնին համար։ Հիւ-  
անդութիւնն յառաջ բերած ազդեցութիւնը  
ֆիզիքականին վրայ ամենին լաւ կը լու-  
սարանէ մեղքին ներդործութիւնը հոգիէն  
ներս։

Արդ ի՞նչ է հիւանդութիւնը։ — Մար-  
մինին անբնական մէկ վիճակը։ Հիւանդու-  
թիւնը զիտականօրէն բացատրուած է իրբե  
ոմարմնին այն վիճակը ուր գործ արաննե-  
րու բնական պաշտօնավարութիւնը իսան-  
գարուած է։ Պարագան նոյն է մեղքին  
համար։ մեղքն ալ ուրիշ բան չէ բայց եթէ  
մարգուն հոգեկան կեանքին խանգարուած  
մէկ վիճակը։ Մեղքի երեսոյթն ալ կրնանք  
սահմանել իրբե հոգեկան գործարանաւորու-  
թեան կամ սարուածքին անբնական գոր-  
ծունէութիւնը։

Հիւանդութիւնը անհամաժամորէն կ'են-  
թագրէ ֆիզիքական կեանքի գոյութիւնը.  
ուր որ չկայ կեանք՝ չկայ հիւանդութիւն,  
զանզի հիւանդութիւնը կեանքի՞ մէկ վի-  
ճակն է, ախտաւոր, անսորմալ վիճակը։

Մեղքն ալ իր կարգին կ'ենթագրէ հոգե-  
կան կեանքի գոյութիւնը. զանզի մեղքն ալ  
ուրիշ բան չէ բայց եթէ հոգիի մէկ գործու-

նէութիւնը. մեղքը կրնայ յառաջ գալ մի-  
այն հոգեկան կեանքով օժտուած էակներուն  
մօտ կենգանիները չեն մեղանէր՝ վասնզի  
շուրկ են հոգիէ և հոգեկան կհանչէ։

Հիւանդութիւնները առկասարեկ երկու  
տեսակ ազդեցութիւն կ'ընեն մարմնի վրայ։  
կամ կ'ապականեն զայն և կամ անօսարժու-  
թեան եւ անզործութեան կը գատապարտէն։

Կան հիւանդութիւններ, օրինակ՝ բո-  
րոտութիւնը, զօսութիւնը և այլ ինչ ինչ  
մօրթային հիւանդութիւններ, որոնք կ'ա-  
պականնեն, կ'աղտատեն մարմնին. իսկ կան  
ուրիշ հիւանդութիւններ, օրինակ՝ հաշման-  
դամութիւնը, խեղութիւնը, շերմը, սալին,  
որոնք ամբողջ մարմնը կամ անոր որոշ  
մէկ մասը անշարժութեան և անզործու-  
թեան կը գատապարտէն։

Մեղքն ալ մեր հոգիին վրայ համա-  
պատասխան ազդեցութիւններ կ'ընէ կամ  
կ'ապականէ, կրօնական բացատրութեամբ՝  
կը պյուծ զայն և կամ անզործութեան կը  
մատնէ հոգին։ յաճան նոյնիսկ կը դրիէ  
մարգը ինչ ինչ հոգեկան կարգութիւններէ։

Ոչ մէկ հիւանդութիւն այնչափ լաւ կը  
լուսարանէ մեղքը ապականաբար ազգե-  
ցութիւնը մեր հոգիին վրայ՝ որչափ բորո-  
տութեան յառաջ բերած արգիւնքը մար-  
մնին վրայ։

Բորտութիւնը մորթային հիւանդու-  
թիւն մըն է, որ յառաջ կուգայ անմաքրու-  
թեան և որ իր կարգին կ'աղտատէ մար-  
մնին։ Ահաւոր հիւանդութիւն մըն է ան  
որ եթէ չըստուի և իր աւերը յառաջ տա-  
նի՛ ի վերջոյ մարմնի մասերը և անդամները  
կը սկսին փոխի և թափթփիլ։ Այնքան զա-  
նելի հիւանդութիւն մըն է որուն տեսքն  
իսկ պժգանք կ'ազգէ մարգուն. ոչ ոք կ'ու-  
զէ մօտենալ բորտին, այլ ընդհակառակը  
խոյս կուտայ անէկ։ Հիները շատ աւելի  
խիստ էին այս հիւանդութեամբ վրակ-  
ուածներու նկատմամբ։ Զանոնք գուրս կը  
վտարէն ընկերութենէն և բնակութեան  
վայրերէն։ Մակոււն պատիժով արգիւուած  
էր այգափսիներուն ոտք կոխել պաշտա-  
մունքի վայրերէն ներս։ Անոնք, հեռու  
ընկերութենէն, զրկուած իրենց ընտանիք-  
ներէն և զ Աստուած իր սրբազնիցն մէջ  
պաշտելու մենաշնորհէն, կը հարկադրուէին  
թափառիլ ամայի և անբնակ վայրերու մէջ,  
կամ բուժուելու մաքուր օդի բարերար

ազգեցութենէն և կամ օրին մէկը իր մարմինին մասիրը հոս հոս թափթիկէ վերջ՝ գտնելու իր մակը լերան մը վրայ կամքարանձափ մը մէջ:

Մեղքն ալ, մանաւանդ մարմական, զգացական և լեզուական մեղքերը, կ'ապականին հոգին և ենթական պժգափի կը դարձնեն յաչս Աստուծոյ և երկնքի ուռաբերուն: Ապականարար մեղքերը վարակուածները չեն կրնար բարոյանալ Աստուծոյ ներկայութեան: արդիւուած է իրենց հոգեկան օրէնքի մը՝ բարձանալ լոյս և կեանքի ազգիւրին նեկենցին այս ըմբռնումով էր որ ի հուման յայտնի մեղաւորը կ'արտաքսէր նեկենցին բնկերակցութենէն: Խոկուրիներուն կ'արդիւր հաւատացելոց հաւատոյթներէն ներս մուտքը, և եկեղեցին ներս չէր առնէր մինչեւ որ անոնք զզմամբ և ապաշխարան քով և աստուծային չնորհաց օժանդակութեամբ չորրուէն իրենց մեղքերէն: Թէպէտն ներկայիս տեսաննելի կերպագի ի զօրու չէ այս սովորոյթը, սակայն կամ և կը մնայ ի հոգեկան օրէնքը, թէ՝ անմաքուները պիտի չկրնան մասակացիլ սորոց ժողովին մինչեւ որ չսրբուին զզմամբ և ապաշխարութեամբ: Առաքեան է որ կ'ազգարարէ այդպիսին նորուն: «Մի՞ խարից, եղբարք, ոչ պոռնիք, ոչ կառապարիչտք, ոչ չունք, ոչ իդացեալք, ոչ արուաչէտք, ոչ զողք, ոչ արքեցոյք: ոչ բամբասոյք, ոչ ազանք, ոչ յափօսակոյք զարքայութիւն Աստուծոյ ոչ ժառանգեն»: Ասոնք աճալիսի մեղքեր են որոնք կ'ապականէն հոգին, որ սահմանուած է Աստուծոյ տաճարն ըլլալու, և պատճառ կ'ըլլան որ Բնակիչը հեռանայ իր բնակարանէն:

Մեղքը ոչ միայն կ'ալտոտէ հոգին, այլ նաև անկարող ութեան կը մատնէ գոյն: Մեղքին այս կերպ ներդրութիւնը ամենէն լաւ կը լուսաբանէ հաշմանդամութիւնը մարմի վրայ իր առաջ բիրած կաշկանդիչ ներգրծութեամբ:

Հաշմանդամութիւնը մարմին ունէ մէկ մասը կամ ամրող չութիւնը շասեելու անկարուութիւն մըն է. ան երբեմն կը յարձակի մարմին ամրող սիսթէմի վրայ, երբեմն որոշ մէկ մասին վրայ և երբեմն ալ մէկ անկամի վրայ, զայն անշարժութեան մատնելով կամ ջլատելով:

Մեղքն ալ համապատասխան երեսոյթներ յառաջ կը բերէ հոգիին վրայ: Անոր լատիչ ազդեցութիւնը մեր հոգիէն ներս ամենէն լաւ կը նշմարուցման կորով թուցած է, հոգեկան կեանքը կ'իջնէ ցած մակարդակի մը վրայ և ապա կը հասնի այնպիսի աստիճանի մը ուր այսես բարոյական կեանքը իսպառ կը նշջուի: Մեղքը ուրեմն կը կապտէ մենէն այն զէնքը, որ գործակցելով աստուծածային շնորհին, մարդը ապահով պիտի առաջնորդէր գէպի իր նպաստակը:

Սակայն հիւանդութիւնները լոկ չեն ապականեր կամ ջլատեր մարմինը, այլ յասաջ կը բերին կուրութեան, խլութեան, համրութեան պէս զրական լուրջ խանգարուունքներ: — Կուրութիւնը, խլութիւնը և համրմ մալը մարմի սրոշ մէկ գործարանին պաշտօնին նշնութիւն է: Այսուհետ կը տեսնենք աւելի բան մը քան լոկ տկարացում կամ վաշտարացում. — ենթական բոլորովին զրկուած է իր որոշ մէկ կարողութենէն:

Մեղքն ալ այնպէս կ'աղջէ հոգիի գործարանաւորութեան վրայ, որ ժամանակի ընթացքին հոգեկան զգայարաններէն ումանք կը դաշտին գործէէ. ենթական կը կորսնցնէ, օրինակի համար, հոգեկոր նըշմարտութիւնները բմբռնելու կարողութիւնը. անոնք այսես իրեն համար յիմարտութիւն և պարապ բաններ կը թուլին ըլլալ, իսկ ներմուանդութիւնը, բարեպաշտութիւնը՝ լոկ կեղծիք: Տառապէն կը ճշմարտուի ասնց վրայ Ծիսուուի սա խօսքը. Աչս ունին եւ ոչ տեսաննեն, ականջս ունին և ոչ լսեն...»:

Սակայն մեղքին իսկական բնոյթը հասկնալու համար բաւական չէ դիտել զայն յարաբերաբար մարդուն միայն. զայն պէտք է զիտել մանաւանդ յարաբերաբար Աստուծոյ, զամանիկ մեղքը իր ա'յս երեսին մէջ է որ երեան կուգայ իր իսկական կերպարան քով: Մեղքը՝ ամենէն առաջ՝ Աստուծոյ գէմ գործուած չարիք մըն է. օտարացումն է կամքին և սրտին մանկան մը իր ամենագութ ձօրմէն. և մեղք բառը ինքնին կրօնական եղը մըն է քան թէ բարոյական կամ իմաստափական: Ան որ չընդունիր գոյութիւնը Աստուծոյ՝ մեղքը անոր համար ցնորք մըն է:

Մինչդեռ աստուածապաշտը, մեղքի իր խորունկ գիտակցութեան մէջ, կաղաղակէ ցաւատանջ. «Թե՛ զ միայն մեղայ, Տէր, և չար առաջի քո՞ւ արարի . . .» Մեղքը, իր խորքին մէջ, այն արարքը կամ խօսքը և կամ մտածումն է՝ որ կը գործուի կամ կը խօսւի և կամ կը խորհուի Աստուածոյ ունէ մէկ ստորոտիվիքին գէմ: Խնչ որ համաձայն չէ աստուածային Սրբարութեան, Սրբութեան, Բարութեան, Իմաստութեան և Վեհանիթեան՝ մեղք է: — Աստուած կը գործէ տիկիերքին մէջ որոշ օրէնքներով, որոնք ամէնք ալ կը կրեն իր նկարագրին դրչումը եւ մենք, իբրև մէկ մասնիկը այս տիեզերքին, պարտաւոր ենք գործել համաձայն ի՞ր գործելու եղանակին. մենք տիկիերքի մէջ անկախ, ինքնօրէն արարածներ չենք որ կարենայինք մեզի յատուկ օրէնքներ ունենալ և գործել համաձայն անոնց և ապրիլ մե՛ր ուղածին պէս: Մեղքը իր վերջին եւ արմատական իմաստին մէջ ա՛յս է: — Անհամաձայն կամ հակառակ գործել մը տիեզերքը վարող կակին գործելու եղանակին — Մեղքը՝ իր այս ըմբռումնին մէջ՝ ըմբռուսութիւն մըն է Աստուածոյ գէմ, որ իբրեւ անխուսափելի հետեւանք ունի պատիքը. եւ այս՝ ո՛չ թէ ըմբռումնիր Աստուածոյ մը ցատումով, այլ իրաց բնակոն ընթացքով. հոգեկան աշխարհի օրէնքներու ընական բերումով: Խնչ պէս բնակոն աշխարհի մէջ՝ նոյնապէս հոգեկան մարզերու մէջ օրէնքի գէմ գործողը կը պատճռուի:

Ս. Գիրքն ալ այսպէս կը սահմանէ մեղքը, իբրև անօրէնութիւն, այսինքն օրէնք չունենալ, առանց օրէնքի գործել. «Անենայն որ զմելոց գործէ նս եւ զանօրնենութիւն առնեն, եւ իննին իսկ մեղքն անօրէնութիւն ե՞ս: Ով որ մեղք կը գործէ՝ անիկա առանց օրէնքի, օրէնքի գէմ գործած կ'ըլլայ եւ ինքը մեղքը ուրիշ բայց չէ բայց եթէ օրէնք չունենալ մը:

Մեղանչելու գտումը մտած է նոյն իսկ մեր հոգիին միշնաբերգէն ներս. և ամրապէս հաստատուած ըլլալով անդ՝ մարգակային բնութեան բոլոր գործոն ոյժերը և տարրերը իր ափաբետութեան ներքեւ առած է և ուղածին պէս կը վարէ զանոնք, հակառակ եղած լնդգիմութեան: Եւ այսպէս մեր մարմնը կ'ըլլայ «մեղայ մարմն», Առաքեալի բացարութեամբ: Մար-

մինը այն գործիքն է, որուն միջոցաւ մեղքը կը տիրապետէ և կ'իշխէ նաև մեր հոգիներուն վրայ. վասնիփ մարմնը մեղքի հակալշիխն տակ կը գտնուի: Ահա թէ ինչո՛ւ հիները, մանաւանդ սուրբերը, այնքան խստ էին մարմնի նկատմամբ և յաճախ այնքան անգիտուն կը նշէին զայն, գանձ զի համոզուած էին թէ անիկի գործակասարն էր մեղքին, և զայն ճնշելով կը յուսացին մեղքը պարտութեան մասնել:

Ահա մեղքը իր երկու էական երեսներէն գիտուած: ան իր երբեակ կործանարար ազգեցութիւններով կ'օտարացնէ մեզ մեր Սրբարէն և իրին ստրուկ կը զարձնէ զմեզ՝ որ այնչափ ուժգին բազծանքն ունինք ազատ էակնիեր ըլլալու, վասնիփ ատորս սահմանուած էինք. կը կասիցնէ մեր բարոյական եւ հոգեկան յառաջդիմութիւնն եւ կը մենցնէ մեր մէջ աստուածային, հոգեկան եւ գեր քան զրնական ծշմարտութիւնները ըմբռներու զգայարանքը, առանց որուն չենք կրնան մեր նպատակին երթակն, վասն զի իր նպատակը յաւէս հոգեկան է եւ առանց հոգեկան իրերու և օրէնքներու ծանօթոյքին անհնար է մեզ դէպի մեր նպատակին երթը: Եւ իբրեւ համագումարը եւ անխուսափելի զախճանը մեղքին մեր մէջ կատարած շահատակութեանց, զմեզ կը նետէ յաւիտենական տանջանքի վիճ, ուր մեզի կը սպասէ՝ Աւետարանի բացարութեամբ՝ լւա և ակռանները կրնտել:

Ահա թէ ինչքան ահուեի հրէ մըն է մեղքը, որուն հետ մենք ոչ միայն այնքան թեթե կը վերաբերուինք, այլ նոյն իսկ յաճախ կը գործակցինք անոր, մեր մարմնը, մեր զզայարանքները, մեր ազնաւոգոյն կարողութիւնները, նոյն իսկ մեր հոգին տրամադրութեան տակ կը զնենք այս կրէշին, որ ուղածին պէս վարէ զանոնք և որ մըն ալ երբ ռաչքերնիս բանանքը զմեզ պիտի գտնենք յաւիտենական կորուստի վիճին բերանը . . . ես գտանալ յաճախ անկարելի է այլևս և մեր կորուստ անխուսափելի. աստուածային հրաշք մը միայն կրնայ կորզել զմեզ այդ վիշտակն ճնշելու էն և կորստեան վիճի բերանէն . . .

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

### Տ Ի Բ Ե Ր Ա Կ Ա Ն

Քընարաձեւ յընարաձայն կը հանգչի,  
Թեւեռուն մէջ բըլութեռուն դալկահար,  
Բարախուն սիրտն ամայութեան անշրդի,  
Կըսու մ'երկինք վերէն կարծես իշած վար:

Ի՞նչ զգուանենով իր ոսկերուն կը հըպին,  
Ցանսի ու քար, լեռներ իրեն խօնարհած,  
Ինչ ինենասոյզ կը հեծեծէ վիշ մը հին,  
Նայուածին մէջ բընած երկինքն ու Աստուած:

Իր պատրամին ժիրմ եղող կոյսին պէս,  
Ան չերազեր ալ սիրական ու փեսայ,  
Ամպն իր դէմին ալ չէ՛ ըրդաւրը բենեղ,  
Լուսնակն իր ծոց ի զուր վարդեր կը տեղայ:

Միայն երեմն երազը իր սրբազան,  
Զուրին վըրայ, ակօսն իր հին կը բանայ,  
Ուրկէ օր մը խալց Աստուածը պարման,  
Գէպի խաչն իր, լուսեղինուած նոր համբայ:

ԵՐԱԾՈՎԻ

ԵՊԻՎԱՐԴ

### Մ Ե Ր Ե Ա Լ Ծ Ո Վ

Ծո՞վ, քէ անցեափի աղտաղտին ու աղ,  
Մեռած դարերու իրեռուն դազաղ,  
Արուն ուրչ լեռներ Մովաքի անցող  
Տառապանին ունին, մեռնիլ չիցող:

Ու անոնք կարծես յաւեժութեան մէջ,  
Կը փորձեն նեզել խորհուրդը անեւզ.  
Ծովակին արծաք մեռելութեան ծոց  
Դիտելով դէմերն իրենց բազմախոց:

Տառապած ցեղի մ'արտասուին է ան,  
Մեռած փառերու մոխիրը հալած.  
Տակաւին լեռներ իր ոսքին կուլան:

Թէեւ մահուան մէջ, բայց չի մեռնիր ան,  
Ծըծելով անյաց ուղին Յորդանանի  
Անմեռ հաւասի զուրէն կենդանի:

ԵՐԱԾՈՎԻ

ԵՊԻՎԱՐԴ

\* \* \*

Քու ձեռմերուդ խրատին մէջ լուսաւէս,  
Ու ներդաշնակ շարժումներու գաղտնիքէն՝  
Արբեցուցիր անհուն ձայներ որ կ'երգեն  
Լըռութեան նես, երազին նես, ճրագին նես:

Զեղաւ րովէ մ'իսկ որ հոգիդ բաժնորէր  
Մշեադարձ իր զարթումին ծաղիկէն,  
Խնչ ըսպասում էր ամէն յոյս, երբ առդէն  
Կեանին նեռազնաց մեկնող նաւի կը նմանէր:

Այսպէս տրում ու մարմնօրէն անապակ,  
Խնչպէս երէ սրտէդ աղքիւր մը բըխէր,  
Գուն ապրեցար ցայզը լուսնակ առ լուսնակ,

Մինչ բերկրանի մը խոստումով կը բացուէր  
Սուրբ ձեռմերուդ ոսկի պտուղն հասունցած,  
Սմէն իղձէ եւ արձունի՛ խնկարքած:

Ա.ՐՍՅՆ ԵՐԿԱ.Թ.

### Ե Ր Ա Զ Ա Ն Ն Ո Ւ Ա Ճ

Մանկութենիս ինծի նես մեծցաւ երազ մը իմ մէջ.  
Զեւ ու հասակ առաւ ան եւ բզգեցաւ զիծ ու զոյն.  
Զայն պահեցի միշտ կուրծիս ու գգուեցի զայն անվերջ,  
Տալով անոր մայրուէն ի՞նչ ունէի լաւազոյն:

Ու ան՝ ալ ի՞մս է հիմայ, զաւկի մը պէս լուսերես,  
Ինձով սրնած, զօրացած՝ հոգի առած հոգիէս.  
Սմենութէ ինծի նես՝ ան ինծի զէն ու վահան,  
Որով կ'անցնիմ աներկիւլ մարդոց կոռւէն այս դաժան:

Ան խաւարին վրայ կեանիս ջահի մը պէս կը վառի,  
Ու կիրերուն վրայ անոր՝ խաղաղարար ըստիշ բարի.  
Ան աչերուս յանդիման՝ զերք հայելի մոզական...

Վաղնջական իմ անցեալն ու նեռաւոր ապագան  
Կամրջող զիծն է ոսկի, ան, իմ երա՛զը աղուոր,  
Ուրկէ հոգիս կ'ընթանայ յոյսով, լոյսով բեռնաւոր...:

Ն. ԹԱ.ՄԱ.ՄԵԱ.Ն

## ՄԱՏԵՆԱԿԱԾՈՒՅԿԱՆ ՊԿԱՆԱՐԿԱՆԵՐ

**MANUSCRITS ARMÉNIENS ILLUSTRÉS**  
des XII<sup>e</sup>, XIII<sup>e</sup> et XIV<sup>e</sup> siècles de la bibliothèque des  
pères Mekhitaristes de Venise. (Sirapir Der Ners-  
essian), Imprimerie Arménienne St. Lazare, Venise.  
Paris E. de Boocard, éditeur. 1933.

Զայն տեսնելուն յետոյ տեսակ մը իդշանա-  
րութիւն կ'զգանք՝ մենք մեզի թոյլ տևառ ըլ-  
լանուած համար ի հերպով մը կոչ ուղղակա որ ո-  
քիքը ըստ մեծ կարողութիւնն աւելի լայն չափա-  
քածին մը հանա ուղղակի հայ գրչագիրներու  
քննութեան համար. անգէտի և ականա արտօ-  
քանք պարզապէս, թէե քարի զգացմամբ կ սի-  
րով կատարաւած, որուն առաջ վստան նոք թէ  
պատասխան հայութիւն անմեղ պարի պիտի լինի  
մեզ հանգէտ:

Աւառամասիքը թիւնը, Քրաներիքի գործած,  
աւելորդ շըմաց ըստ, մահանկարչական է բոլո-  
րժին, այսինքն նուրբագութ ևս մանրանակարեա-  
քը ծագման և զարգացման հետազոտակեան-  
քը գուաւ 202 մեծ էջեր, բաժնուած — բայց  
նախարանական և վերջարատանական մասեր, հիմք  
զուսիններու ։ Առաջինները մեջ նկատի կ առնուած  
Մեծ Հայքի ժք, և ժք, գարեւու, Բ. ի. մահ ժք՝ ժք  
զարու կիլիթեան, Գ.ին մեջ՝ անորոշ ծագուամով  
ձեռագործ նկարներ, Դ. ը. ամբողջ սիլին նուրբագու-  
ած է Թորոս նկարիք և Գլամերի պարունակութեած  
ձեռագործ նկարներու վենութեան, ծ. ը. Նոյն  
կերպով՝ Սարգսի Գիծակի իւնացին կ նախաներուու  
և ժք, զարու կիլիթեան մանրանիկարչութեան,  
Նզրակացութեան զւարիք մը վերջ, ու յասակ  
խոսացաւով մը կ ամփուսին նախանթացացաւու  
պարզուած արականագիտական սեռութիւններ  
ը. Ըստ կայսար զւարիք մը յառաջ կը բերուին  
ոգործի մեջ նկատ առնուած ձեռագործներուու  
յիշասակարաններուն հայերն ընացիքը զեմ-  
յանականաւուած անոնց Քրաներիքն թարգմանութեան  
թեամբը, որ յշասական է անչուու, ի նկատի առ-  
նելուց այդ յշասակարաններուուն միջնադարեան  
հայերէնին երեքմէն ոչ զիւրիմաց ուն: Կը յաշոր-

զեն ընդուռուա անուանացանկը և պատկերագրա-  
կան ցանկը, իշխանական ոչ կըսնական և զարգար-  
ութեանական ճյուղը աւելացնելով մասնաւոր պատրամ-  
ամբ, ամէնքն ալ ինամուլ և երկայնամուլ թեամբ  
պատրամուռած էն. Իսկ նախարանական մասին մէջ  
են թասաջարան մը, ակաբեմական կապրիէ Միլ-  
լէկ գրասած, առեւ գերբ հերթիսկին նախարանը,  
զարգութեան առեւ գերբ հերթիսկին մարդաբան ցուցակը և  
պատմական ներածութիւն մը:

Դժուռաք է այսպան կարելոց աշխատութեան  
մը նցրին պատիկը զին մասնախօսական ակ-  
նակ մը մէկ է Պէտք է Կարգալ պայն, մասնելու  
համար թէ գուստ այսպէսէ ի՞նչպէս ժի թար-  
ղը է անոնց մէջն զուրս բերել հայկական մա-  
սարակաբարութեան ամենէն ժայկեա մէկ շրջանին  
ուսումնախորութեան առաջաները, իրմէ առաջ  
ուրիշներ, շատ կանոնի, Ստրիկովութիւն,  
յանձնական առաջնամասի թիւնեներով եւ  
հաւաքրութեանը, Գարեգին Աքքափակութիւն՝ իր  
մէարդէն հետազոտութիւներով և ուրիշներ  
իրենց հաւաքրութեանը անոր մատոք բացած է  
յարաբար են ճամարան Օրինակ Տէր առաջ առաջ  
ամենի այս գործը, թէեւ զարգալ մասնաւոր  
հաւաքրութիւն թէ քննութիւն, ինչպէս ինքն իսկ  
կ'ըսէ իր նախարանին մէջ, բայց աւելի ընդ-  
հանուր տարրողութիւն մասնի, քանի որ առաջ  
մէջ ուսումնախորութեան գործութիւն կէ պատկանին  
Մեծ Հայքի եւ կիրկիոյ ամենէն կարեւոր կե-  
զզնոներուն եւ իրենց ժամանակին ամենէն համ-  
րաւատոր արականագիտեարուն Բաց ասու,  
օրինաբար նորագույն կը յայտնէ, արգարա Փոյթը  
ունեցած է յատկարութեան այս արականին նը-  
կարագիրը և ջցդուելու մէջ մի մարզի և Թուա-  
կանի սեպանական գիւղ, եւ շնաւացած հաստո-  
տել Խարջառութեան եւ քանակագործութեան  
ապերաներ, և, իր հետազոտութիւնները մինչև  
պատասխանն հանեսիր, ցոյց տալ հայ ճանարա-  
նկարչութեան սեղը Մերաւոր Արեկելիքի պր-  
ուռաւուց պատմութեան մէջ, ու, թէեւ, հակա-  
ռակ ասու, մէկ կողմէ դիտանակնի համեստու-  
թեամբ անշնուր, և միս կողմէ իր նիւթին իսո-  
րութեան և հեռաւորագոյն ապրութեան լե-  
ցունկ զիտակցութեամբ, կը յայտաբար Քէ,  
հասանակ կամ կամէք սեպահի պատասխաներուն  
իր նիւթին ենու կաս սենեցն հարցերէն շատը  
միապատասխանի մասացած կամ մասամբ լուսա-  
բանուած ըլլալով, իր այս գործը Փոքը մըն է  
լու, կամ նոյ ճանանակարգը թերան ուսումնա-  
թեամբ կը ներկայացնին հայ արուեստի երկու  
կառաւածները, Մեծ Հայք ու Կիրկիռան, մին  
գէպի Արեկելք, միւսը զէպի իթեանդրն իրեն  
մատուններուն մէջ, առաջինը արեկելեան հաշ-

կով թաթաւուն, հետամուտ՝ աւելի երկրաչափական գծանկարին, որը կը գործազրէ ժուռկալորէն, իբրև նեթարքելոց կերպարանին ու կենանին, ընական բառախարանէն առնելուն ամենէն աւելի արաւածենին՝ զարգական սնապեղումի իր ընսաւակութեանը համար, երկրազրը՝ վերացական զարգագեղութեան տեսակէալը ընորոշ, որ, թէս զետի ընական ձեւը մոռակ է վաղուց ժառանակագործ բիւզանդական միտումներով, բայց ափիւրել է իր ինքնաւարութեալը՝ քանի որ կը զիշէ Սեծ Հայքը իր նկարին բազմամասնութեամբը և իր զանդինան՝ իր յօրինակերպերուն պէսպահութեամբն ու ճանուարին այլ ուռանականութեամբն ապաւորութեան տակ է կերպագէտ որ նյոյն ականամակնուն կը նորոգածէ, և Մեծ Հայքի զերուու սարանարթին վրայ ոյնն է որ երեան կուգայ, իսկ Կիլիկիոս Միջերկրականական ապիքուն վրայ գայիշնութիւնը, բայց ինչ չափով որ ալ ըլլայ փոխառութիւնը, չայբեր կը մենաբանեն միշտ յօրինակութիւն, իրենց հանճարին դրում կը տպաւորեն գործին վրայ՝ նկարին նշղուաթեամբը, զարգարանքին խօսնունի իմաստով, դոյնին հարցաւութեամբն ու փազիկնունով, Այս կերպով է որ անեն պատաւոր տեղ քը ապանավուն են իրենց միջնազարու երգինագոտութեան արուեստին մէջ:

Պատուական ակադեմականին սոյն տեսութիւնը մտացիւք պիտի իւրացնէ այս գործին ընթերցողը, անոր ամէն մէջ զույիխն մէջ հետզեւէ զանելով այդ մտածումը լռաւուրոց նոր յատնութիւններ, — «Պատմական ներքութիւնը», որ կը գրաւէ գրքին նախագոյն տառածելէ էլեկտր., իր մեծ զիժերուն մէջ ներկայացնելով Լայց պատմութիւնը և մօտէն քննելով այն կեղունները, քաղաքաները և վանքերը, ու դուռը առաջ առաջ են ուսումնասիրուած ձեռագիրները, կը չգտի բացատրել թէ, հակառակ մական և քաղաքական կետերի գործարքը թիւններուն, նիշպէս մտաւորակն ընթանական ներքութիւնները, և գեղեցիկներն գացաւում ինն չշած ընաւ այս ազդին հոգիին մէջ, և հակառակ շրջապատճեղ կամ իր բայր խաժող ազգերուն բացըրոշ ազդեցութեանց, ազգային ինքնառնեան դիմք, զիմանարարք փաներուն մէջ դոյցացած իմացան կեղուններուն չնորիւ, ինչպէս մաս անեղծ՝ գրականութեան և արուեստին մէջ: Այդ վանքերէն կը լիշէ նծկնացը, Հռոմուսը, Սանահինը, Հազրաւը, Հաւուածուարը, Բաֆանուանը և մասաւանդ Գամացը Մեծ Հայքէն, և Հռոմէկան, Ակենքը, Սկեսան, Դրազարկը՝ Կիլիկիայէն, Երքինն ինքնառնեան պարագաներուն, իրենց մէջ ապրոզ մեծ գէմերեան և մանաւանդ կատարուած գրականութեան մարտագիր իշանակութեամբ:

Ներածակնա այս զուտիվն փերջ կը սկսի բաւն  
գործը, որ կը բաղկանայ հինգ զլախներէ, որնց  
պարանականիթեան ակնարկեցնեց արգէն վերև:  
Ա. զուտիվն մէջ կ'ակնարկուի, հռն, հնան զըստ  
շարիմներու անդորրանիթեան քանի որ անհնակ-  
ները կը սահինք 887 (Լազարեան աւետարան)

կ. 902 (Մլքերի) թուականները կը կրին, կ'ըսուի  
թէ մայր երկբն զուրա ալ զրուած են աւետա-  
րաններ այց շշանիներուն, ինչպէս ևնամբիր ա-  
ւետարաններուն կոչուած ը կ. Գոխու 909ին, ուրիշ-  
ութիւն Աղդիանառպահու՝ 1007ին և կաքանարգիր ԱԿ99ին: Այլ թուականներուն, մարտանկարչու-  
թիւնն զեք յառաջացած է ենապազիներուն մէջ,  
ևնամբ կան աւետարաններուն սկիզբ միայն:  
ևնամբ արագինոսի առ եւսերիոս թուազին և ևնամ-  
բարարար ցցուակիներուն լուրջը: երրենին և իթ-  
ուուսի կամ Ս. Կուտին պատկերներով գտնու վրայ:  
վաս տնօրինական պատկերներէն մի քանի հատ,  
և Արքանամի գոնը, պատկերները ընդանեանապէս  
ուղղանական անոն արևեւստով, իսկ միւս զար-  
արեցր բաւական պապարդի գնացութեամբ, կո-  
ղորդիլոսի եւ ուրիշ զազաններու որին սեսա-  
նաններով: Այս ձեռագիրներուն գեղեցիութիւ-  
նը ըստ իւ մետութեան կը կայահայ՝ ընդունարա-  
պէս՝ տառերուն կաննաւուութեանը, ուղեկու-  
ամաշայի զառաւորութեան եւ էլեկուն ներցա-  
սակութեան մէջ: Ժ. զարէն վերջն է որ մահրա-  
կաբարութեանը մոււ կը գործէ ձեռագրին բուն  
մարմիննեն կամ ուսուան, եւ զարական արևեւստը, ըստ  
ուղելոյն, աւելի կամ նուուա արագութեամբ,  
ետքիւալ ասութնանի մը կը հասին: Այս եւ յա-  
նորդ չորս զուսիններուն մէջ ընդ ամէնք տասը  
նեռագիրներ է որ քննութեան կենթարկուին  
և նախամասնօրէն կ'սուումասուուին առնոց  
լուսանակաբները, մի առ մի կը նկարագրու-  
ւուրաքանչիւրն մէջ եղած կարտինանասան  
թռութիւն և համարաբրա ցանկերուն, չորս ա-  
ւետարաններէն ամէն մէկան սկիզբը եղած խո-  
անները, կիսափորանները, աւետարաններուն  
պատկերները, նաօրինական տեսարաններ, լու-  
սանցազարգործը, զուսիններուն եւ համարներուն  
ուզդինատառերը, պատկերներուն կ զարգարանք-  
երուն մէջ գործածուած ինքնառական, երկա-  
ռափական և ծաղկայն աստրերը, և, ինչ ու ա-  
նոնէն աւելի արքէքաւոր կը զարձնէ գործը,  
երկիցս, նկարի թորոսի և Գյանձորի զարցին  
ինչպէս և Սարգիս Գիծակի և ժէ: զարու Կիլիկ-  
ան ձեռագիրներուն, առթիւ, զուսին են ան-  
դիտական ուսումնամասութիւններ, արուեստա-  
տական վերուուծումներ, որոնց մէջ կը ըն-  
ուղարկին նկարիչն տաղանդն ու վրինին յատկա-  
նըցոյ զիթերը, և գծագրութեանց կամ պատ-  
կերներուն առանձնայտականները, ընակա-  
ռութեան, կինզանութեան, լոյսի և սուսերի,  
ոյներուն ներքանականներան են. անսակէտով,  
իւրաքանչիւր իրմէ նազօյն հայկական և տար-  
սեւագրաց մանրանկարչութեան հետ համեմա-  
տութեամբ նոյն ասեն, և այս բացացերեալ հա-  
րա և այս աշխարհի մանազն մասերուն մէջ մը-  
ակութեած ձեռագրական և նկարչական արևեւստ-  
ութերուն ազերու իրարու. ենտ, անոնց կախումը  
իրաբէ, և իւրաքանչիւր ժամանակի և զգոցի  
ինքնարցնութեան աստիճանը:

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՀԱՅՐԱՊԵՏԱ ԱՐՔԵԹԻՒ. ՍԻՒՆԵԱՑ

(ՈՒԽՏԱԽՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ - 1282)

Հայրապետ Արքեպիսկոպոս Սիւնեաց՝  
1282ին Երուսաղէմ ուխտի կուգայ և կ'այցելէ Քրիստոսի տնօրինական սուրբ տղղարքը. իր երկրին մէջ քաջածանոթ էր բարեպաշտութեար և նոյն ոգուով առլցուն ուխտաւորութեան ըշբանին ջերմեռանդ հաստաքով կը կոստարէ իր կրօնական բոլոր պարտականութիւնները, հակառակ իր յառաջացեալ տարրիքին, Հայրապետ Արքեպիսկոպոս Սուրբ Տեղեաց յանախակի այցելութիւններ կուտար և կը լիցուէր մեծ միինթարութեամբ և զուարձացեալ ոգուով յետուխտաւորութեան, կը մենակի Ս. Քաղաքէն:

Հայրապետ Արքեպիսկոպոս Սիւնեաց իր բարձր գիրքով և եկեղեցաշինութեամբ և ի մասնաւորի Տաթեւի աւերիհալ վանքին նորոգութեամբ և բարերարոյ վարքով կը ստանայ մեծ անուն՝ և համրաւը կը ստարածուի կիլիլիոյ հայ արքունիքին մէջ, ինչպէս նաև Սիւնեաց ամլ ըշջակայ գաւառոնիրու մէջ: Մերունի Արքեպիսկոպոս երուսաղէմի գարձին կ'այցելէ Հայոց թագաւոր Լեռն Գ. իր կ'ընճայէ անոր արքունական արժանաւոր ընդունելութիւն մը և կը չնորուէ վերանորոգուած Տաթեւի վանքին պայծառութեան ու հաստատութեան

ուրով որ չենք կրնար աւելի հանգամանօքն ներկայացնել զայն, զի ատոր համար հարկ պիտի ըստը աթոռչով գործ իսաւացնել բաղմաթիւ էջերով: Կը յուսանի սակայն չափով մը լցնենել մը այս թերթի, Սիւնի մէջ հասախիակային հետզհետ թարգմանօքն գենել հաստածներ անոր ամենէն կարելոր գլուխներէն: Ծիւնք, ի վերջոյ, թէ հեղինակը զործը նուիրած է իր մօրեղոր, հոգեւոր Սաղաքին Արքեպիսկոպոսի ծագակին, պարզ ծանակութեամբ մը եւ հազիւ նախարարնի ծայրը աւելցուած քանի մը ուրատուէ բառերով, որոնք սակայն հայագիտութեան մեծագոյն վարպետներէն այն միոյն անուան իրացնին վրայ ստաշիւ մաքուր բուրով մը կը ծաւալէն: իր ընտանեկան յարկի երբեմն մը ուստարակին սիրովէ արժարժուած:

համար արքայավայիլ սպասներ, ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ եւ մհատքսեաց հիւսուածեղէններ: այս մասին փոխանակուած վաւերագրերը քիչ վերջ պիտի յիշտատակինք, նախապէս յիշելով Սիւնեաց աշխարհի առաջին եկեղեցին ծագումը եւ ապա Տաթեւի վանքին հաստատութիւնը ու Հայրապետ Արքեպիսկոպոսին կողմէն նոյն վանքին վերանորոգութիւնը:

Սիւնեաց նախանգին մէջ քրիստոնէութիւնը մուռ գործ ելէ յետոյ նաղատայ եւ կեղեցին մայլ եկեղեցի կոչուած է, և երկար տարիներ հոն եղած է երկրին եպիսկոպոսարանը, ինչպէս Ստորանոս Արքեպիսկոպոս Օրբելիան իր Պատմութեան մէջ քանից կրկնած է (տե՛ս զլ. ԺԱ. և ԺԲ.) և ուրիշ տեղ մըն ալ կը զրէ այսպէս: և աւամնայն տարուղ ժողով արարեալ Սիւնեաց Տեհան հանգիր եպիսկոպոսին զօր երեւան սուրբ եկեղեցոյն տօնամսիքն իրեւ զայր եկեղեցեացն աշխարհին ամենայն Սիւնեաց և եւ քաջամարտիկն Փաղանայ հաստան վիճակու գիւղաքաղաքն նաղատայ հանգիր սուրբ եկեղեցեացն որ յայնմ ժամանակի մայր եկեղեցեաց անուանէնքն:

Նոյն Պատմութէ կթ. գլուխին մէջ կը պատմէ թէ՝ Տաթեւի անունը անծանօթ էր երկրին բնակիններուն և մինչեւ Թ. գար երեւելի շինուած մը գոյութիւն չունէր, և կ'աւելցնէ թէ Սիւնեաց առաջն եպիսկոպոսն էր Դաւիթ՝ որ Փիլիպպէ իշխանէն զնեց նոյն գիւղը ըշջակայ ազգարաներով և հոն հաստատեց իր աթոռը: Փիլիպպէ իշխանին վաճառագրին եւ նոյն Պատմութեան և. գլուխին մէջ կը լիշտակուի հրաշագործ խաչ մը որ կը կարծուի թէ Անդոկ իշխանին կը վերաբերէր:

Ստեփանոս Օրբելիան նոյն գորքին իլլ. գլուխին մէջ կը պատմէ թէ Աստուծոյ հըշշատակին հրամանաւ Սիւնեաց եպիսկոպոս Յովհաննէս՝ Տաթեւի մէջ կը չին եկեղեցի մը յանուն երկու գլխաւոր Ս. Առաքելոց՝ Պետրոսի և Պողոսի, եկեղեցին շինութենէն յետոյ փառաւորապէս կ'օծուի Հայոց 344 թուին (= 896): Այդ ժամանակէն սկսեալ մինչեւ Ժ. գար, Տաթեւի եպիսկոպոսարանը միշտ կը լիշտակուի Ս. Խաչի, Ս. Պետրոսի և Ս. Պողոսի, Ս. Գրիգոր Լուսաւորչի անուններով, և ոչ թէ Ստորակի անունով, վասն զի այս անունը անծանօթ էր

Սիւնեաց մէջ, լընթացս հազար երեք հարիւր տարիներու:

Նոյն Պատմիչը Տաթեւի վանքին նկատադրականը ունի լ.թ. գլուխին մէջ, որուն աշխարհաբարը կը գնենք հոռ. Սիւնեաց եփսկոպոսները «այս տեղը (Տաթեւ) գտան շատ պատշաճաւոր եւ յարմար, եւ գրիթէ Վերին ազդեցութեամբ առաջնորդուած ըլքնակեցան այս գեղեցկավայը տեղը որ իր բարձր գիտանոց կը նայէ արեւելեան շատ գտառներու վրայ հանդէպ Դիլատիայի լեռներու, ուր ուուրը վկաներու բազմութիւնները հանգուցեալ են. տեղը յոյժ առողջասուն է եւ հարթայատակ, շրջապատուած բարձր եւ ուուր լեռներով իր կամարածեւ կիսաբոլոր:

ԱՎանքին առջեւի ձորերը եւ խօսուոք խորագոյն են, շատ ընդարձակ եւ գեղեցիկ. անկէ կ'անցնի Որոտն գետը ահազին դղբամամբ, եւ ձորը լցուուն է այդեստաններով եւ զանազան բուրաստաններով զըրախտի վերածուած: Եւ նոյն տեղը բարձրագոյն քարերով վրայ կար պար եւ մթին եկեղեցի մը անտաշ քարերով եւ կրաչազախի, շատ կին ժամանակների Ս. ներսէնի եւ Ս. Սահակի օրերէն, եւ մէկ քանի կրօնաւորներ մշտաշան ճգնութեամբ հոն կը բնակէն, եւ նոյն տեղը բոլոր թշնամիներէն հետի էր, զան զի ազատ եւ հաստատուած էր անքոյթ եւ առանձնացեալ տեղուայ մը մէջ եւ ամրացած Սիւնեաց եւ Բաղաց երկու արքունական գանոյից միջեւ: Սիւնեաց եփսկոպոսները այս տեղը ուզեցին իշխաններէն, հոս եկան եւ բնակեցան, բերին նաև աստուածամուխ սուրբ նշանը ուր կար Փրկչին խաչը՝ Յունաց աշխարհէն բերուած եւ ընձեռուած Սիւնեաց եպիսկոպոսներուն ի պահպանութիւն առաջնի իշխաններու ժառանգութեան, եւ պահեցին Ս. եկեղեցին մէջ, հոս գրին նաև աստուածամուխ Բարգինեան խաչը որ Վասսակ (որուն մեծ հայրը Անդուին էր եւ հայրը Բարիկը) մարդու մը հասակին չափով արձաթէ կազմած էր, և կար անոր մէջ փըրկան փայտէն մաս մը: Առաքելական, հարապետական եւ զիւաւոր եւ երեւելի սրբոց մարտիրոսական մասունքներ բերին, և այն անթիւ բազմութեամբ մասունքները զորս Սիւնեաց իշխանները՝ երբ Ս. Գրիգորի եւ Ս. Ներսէսի հետ կիսաբրիա զացին՝

եւ այլ եւ այլ ժամանակներու մէջ միծ փափաքնոք հաւաքած էին: Նոյն մասունքներուն մէջ կը գտնուէին Ծովանաննէս Մկրտչի և Ստեփանոս նախավկալին և Ա. Գրիգորի մատունքները և Ս. Հարիսիմէի աջը, և ուրիշ շատեր, որոնք անթիւ էին, «եւս եւ գերազանցն մարգկալին բնութիւնս հերք Սրբունոյ Աստուածածնին»:

Այս բոլորը սուրբ եկեղեցի բերին եւ կազմեցին Աստուածութեան այս փարթամք գանձարանը, բայց չեմ զիտեր թէ հ՞ըր եւ ո՞վ էր առաջին եպիսկոպոսը որ հոս եկաւ, չեմ զիտեր, միայն Ֆէսրգ եպիսկոպոսէն ծանօթութիւններ ունեցայ, հները չեմ զիտեր, վասնի յիշատակ մը չէ գտնուած, բայց յայտնի էր թէ շատ ժամանակներէ ի վեր հոս բնակած էին: Սիւնեաց եպիսկոպոս Ֆէսրգէն յետոյ, կար Դաւիթի եպիսկոպոս, որ կը պաշտօնավարէր Սիւնեաց գահերէց իշխան Գրիգորի, նաև Սուփան Կոչուած միւս Գրիգորի օրով, որդին Սահակի և իշխան Գեղարքունիի, և ալլն»:

Տաթեւի այս նկարագրականէն յայտնի կ'ըլլայ թէ ժ. - ժ. գար, հնագ գարու միջոց, Տաթեւի եպիսկոպոսները պարբերաբ նորոգած են Տաթեւի վանքերը ու եկեղեցիները եւ ընդարձակած են վանքին հոգերը եւ հիմնած դպրեցները ուուր ուսում և կրթութիւն առած են հոգեւոր ասպարէզի համար պատրաստուողների: Սիւնեաց Արքեպիսկոպոս Հայրապետ ժ. գարու կիսուն ձեռնարկած է Տաթեւի վանքին նորոգութեան, իրա հետեւոյ Սիւնեաց նախնի եպիսկոպոսներուն Տաթեւի եկեղեցին գեղաքանգակ ընկուզենի դրան վրայ կը գտնուէր յիշատակի արձանագիրը մը 1253 թուականով, որ է հետեւեալը. «Ես Տէր Հայրապետ ծառայ բարձելիյն կանցեցի զդասեր եւ նարոգեցի զդուանն, զիս յաղաւր յիշեցի աղաշեմ» (ա՛ն Սիւնեան, էջ 286): Ստեփանոս Օրբելիան Պատմիչ յատուկ գլուխով մը (տես Բ. Գէ) իր հոս գեոր ծնողին եկեղեցաշնութեան մասին գրի առած է հետեւեալ տողերը զոր զերածենք աշխարհաբարի. «Պատուել եւ պատուական ծերունին Տէր Հայրապետ՝ Սիւնեաց եպիսկոպոս, Տաթեւի ուխտին շինութենէ յետոյ կը նորոգէ Ս. եկեղեցին խախտուած և ծակոտուած տեղերը որ աւերեալ էին երկրաշարժէն եւ ժամանակի

հնութենէն։ Ճարտար վարպետներու ձեռագով տաշուած քարերով և կրաչալախ ձուլմամբ կը յօրինէ գմբէթի ծածկոյթին եւ դրան գաւիթին սալայարկերը։ Զեղունին վրայ աղիսածոյլ և վիմակարկառ գերբուկներուն կի կազմուածքը մաքրելու ժամանակ կ հւախային կողմի տառջին խորանին գլուխը կը գտննի զալտնի տուն մը, և անոր մէջ անհուն սրբութեանց մթերք և առաքեալներու, հայրապետներու և մարտիրոսներու նշխարներ, և ուր կար նաև Բարդէնեան աստուածընկալ խաչը։ Եւ մեծ գոռհունակութեամբ եկեղեցի կը բերեն ու կը զետեղին, եւ ամէն ոք մեծապէս կ'ուրախանայ։

«Եատ տարիներ յետոյ ծերունազարդ քարերարոյ Տէր Հայրապէտ եպիսկոպոս Տիրոջը սիրովն յաղթուած՝ տեսութեան գնաց երուսալէմի աստուածակսի Ս. Տեղեաց, իր փափաքին կը հասնի եւ իր երանելի ոգին տենիչը կը կառնայ Հայոց Լեւոն աստուածապակ թագաւորին մօտ։ Եւ ան շատ ժամանակէ ի վեր Տաթեւի գերափառ ու խոտին միաբանութեան ցանկացող ըլլալով՝ եպիսկոպոսին հանդիպելուն համար մեծապէս ուրախացաւ, և իր մեծ հաւատքին համաձայն կազմեց թագաւորական ընծայ մը սուրբ եւ երինաճեմ եկեղեցին, սեղանի զգեստներ չնորհեց։ Յունաց վարպետներուն աննման կիտուածներու համաձայն, բիւզանդական արքունի մետաքսեղիններ, և պատուական խաչ մը՝ սպիտակափայլ և սառնատիեսակ քարերէ և ոսկիէ ծուլուած, զուր արծաթէ պատուական սկիններ, և եպիսկոպոսին ուրիշ շատ պարգևներ։ Եւ Լեւոն թագաւոր իր ձեռքով հետեւել յիշատակապրութիւնը գրի կ'առնէ։

«Մարդիկ որ նուզոյ աչօք յանվախնան կեանի հայեցան, Մինչդեռ ի մարմնի եիր փրկուրեան հոգոյն ջանացան. Յաղաց որոյ ես Լեւոն թագաւոր ապջիս հայկացան, Եւ խոսովանող ուղիղ հաւատոյ համաց գոյ Սուրբ Երրորդութեան. Յայս Աստուածընկալ սուրբ ուխս ինդրեցի յի լինել միաբան. Ուպէս զի հաղորդ եղոցի, ի նմանէ ամենից ուրիշ ուս բարութեան, Որ եւ աղերամ առ ձեզ աստանօր անձինք Մթրաքան,

Զի մինչ եւ նախնեաց մերոց որք հաճագուակ յարութեան, Լիզի աղօրիւն ձերով հասանիլ մեղաց բողոքրեան. Եւ արքայութեան եւկենից արժանի լինիլ հանգստեան, Լիզ որ որ եւ ուրեց մերոց եւ զարժից որ զան մեր փոխան. Մնալ ի յերկրի կենօն ընդ երկայն տւուր բարութեան. ի բուին Հայոց 731»:

Լեւոն թագաւորին համար յիշատակի հրահանգ. «Սիւնեաց Տէր Հայրապետին և Տէր Ցովկաննէսին եպիսկոպոսութեան օրով, հզօր և բարեպաշտ արքայն Հայոց Լեւոն Կիլիկիոյ արևմտեան նահանգին տիրապետելով՝ մեծագոյն յուսով և առատ պարգևոք միաբանեցաւ Տաթեւի սուրբ ուխտին, ինչպէս յայտնի կ'լինին վերի տողերը, «Արդ՝ երր մենէ վերջ կուգայք բնակելու այս աստուածաբնակ տեղու ու կ վայելէք բոլոր այս բարեգործութիւնները, ամէն ժամանակ յիշեցնեց Լեւոն Հայոց թագաւորը։ Այս յուսով և սիրով աստուածաէր թագաւորին համար Ս. Զատկի Յարութեան միացարքի օրը որշուեցաւ անոր յիշատակ, որպէսզի բոլոր եկեղեցիններու մէջ անխափան մինչև վերջ Ս. Պատարագ կատարուի»։

Հայրապետ Արքեպիսկոպոս 1290ին նորոգած է նաև Արատէսի վանքը, ուր կը գտնուի անոր տապանը. ունի հետեւել յիշատակարանը. «Գերշանիկ բարունապես Հայրապետ նորոգող այս ուխտի յիշեցէ. թիմն (= 1290):

Արատէս կը կոչուի նաեւ Արատին կամ Արթիս, Սիւնեաց Վայոց Զորի գաւառին կին գիւղերէն մին է։ Գիւղն մէջտեղը բարձրաւանդակի վրայ ի հնումն կառուցուած էր հոյակապ վանք մը՝ Արատին վանքը, զոր կը յիշէ Սիւնեաց Պատմէւը, որ և գիւղին հետ իր Տարսային Նորէն իրեն ժառանգ ինկաւ՝ նուիրեց նորավանից հոչակաւոր ուխտի վանականներուն, իրեւ կալուած և բնակարան ամրան։ Տակաւին մասմար մը կանգուն են վանուցաւ եկեղեցինները։ Այս եկեղեցիններէն զիխաւորն կտուսուած է չորս որմափակ սիններուն վըրայ. ունի երկու աւանդատուն և մասուն ներ աջ և ձախ կողմերը, որոնց մէջ կան պատարագի սեղաններ. Ունի նաև ժամատուն՝ կոփածոյ քարերով շինուած, վեց

որմափակ սիւներով, և երկու խորանօք և պատուհաններով։ Արտաքին կողմէն հաւառաւյին կողմին վրայ քանդակուած կայ արեալին ժամացոյց, տասներկու շառաւիզներով՝ իւրաքանչիւրի ծայրերը հայկակոն տառերով Ա. Բ. Գ. մինչ ժմ։ Արեւելեան որմին մօտը կայ օրորոցաձեւ տագան մը ԶԼԹ (= 1990) թոււականն զեղցկատու արձանագրութեամբ, որուն մէջ կը հանգչին նշխարքները վանքը նորոգող բարունակեց Հայրավետի։ Ժամատան հարաւային որմին վրայ ևս կայ Մամաքս անուն անձի մը նութեատութեան յիշատակարանը։ Ներքին որմերու վրայ ևս կան արձանագրութիւններ։ Հիւսիսային կողմէն դրոնով մը կը մտցուի երկրորդ եկեղեցին, կանգնած չորս որմափակ բարձր և նուրբ սիւներու վրայ, որոնց տանիքը խախտած և այժմ թերես կործանած է Վերոյիշեալ ժամատան կամ գաւթի վրայ շինուած է եղեր փառայեղ զանգակատոն վայելուչ կաթուղիկով, այժմ կործանուած։ Նոյն տառուր բախտին են վիճակուած այժմ նաև գաւթի հիւսիսային և հարաւային պատերն, և միայն մացած են կամարքնական սրբատաշ առաջ առաստացը և սիւներն։ Գաւթի արևմտեան գրան ճակատը կայ ճարտարաքանդակ պատկեր Տիրամօրն՝ Յիսուս գիրկը, և երկու կողմէ կրկին անձնաւորութիւնք։ Երրորդ նոյնապէս կիսակործան եւ եկեղեցւոյն քանգանիներն ու գրան զրուագները աւելի նուրբ արուեստով շինուած են, ուր կը տեսնուին զանազան ձեռերով խաչեր, ողկուզներ, կիսանիներ, եւլին։ Վանուցս եկեղեցեաց որմերու եւ խաչաձաններու վրայ կան բաւական թուով արձանագրութիւններ, որոնց մին կը յայտնէ երեք եկեղեցիներուն անուներն, որք են Ս. Սիրով, Ս. Կատուածածին և Ս. Կարավետ։ Վանուցս արձանագրութիւններէ չի յայտնուիր հիմնարկութեան թոււական, եղած թոււականներէն հնագոյնն է ՆԽՇ (= 975), և նորագոյնն՝ ԽՇՃՇ (= 1713)։ Գիւղիս մէջ ցրուած խաչքարերէն նշանաւոր են 200 քայլ եկեղեցներէն հեռու գտնուած երկու գեղեցկաքանակ խաչարձանք՝ բարձր պատուանդաններով, որոնց մին ընկած է գտնին (Բագմակպ, 1900, էջ 214)։

ՄԿՐՏԻՉ ԱԲՔԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

## ՀԱՅ - ԵՐՈՒՍԱԼԵՄ

Դ. - ԹՐԱՎԱՆ ՇՐՋԱՆ

—

(Եար. Նախորդ Թիւն)

Ծռազատիկը պարզ պատրուակ մըն էր Հայերը Ս. Յարութեան մէջ երկորդական դիրքի մը կիշեցնելու համար, անոր Հայոց ինպասս կարգադրուիլը դժուն կը ձգէ Եոյշները, որոնք անմիջապէս կը զիմեն Պոլիս։ Սյապէսով Երուսաղէմի խնդիրը կը փոխազրուի Պալմու Պատրիարքն ու ամբողջ ժողովուրդը կը հետաքրքրուին Երուսաղէմով և բագմամբոխ կը զիմեն Միծ Փաշային՝ հայկական իրաւունքներուն պաշտպանութեան համար, նոյնիսկ զոհեր ալ տալով։

Սակայն Ցոյները չեն բաւականանար Հայերէն քանի մը զոհեր խելով, ու զինովցած իրենց այս յաղթանակէն՝ կը ծրաւգրին գրաւել Ս. Յակովը, Հայ-Երուսաղէմի սիրութ, հիմնովին տիրանալու համար Հայոց բոլոր իրաւունքներուն, եւ այդ ուղղութեամբ ալ աշխատանքներ կը տանին Պոլիս ու ազգեցիկ Ցոյներուն միջոցաւ։ Օրուան պատրիարքը, Սատուածատուր, հակառակ իր առաջածած տարիքին, այս լուրը լսկուն պէս կը զիմէ Պոլիս՝ շուտով առաջքն առնելու համար այդ չափիքին։ Հոն իրեն փոխանորդ կը նշանակէ Եղիազար գորգապետը, որ ճարպիկ և գործունեայ անձ մըն էր։ Աստուածատուր տեսնելով Եղիազարի նուիրութն ու աշխատանքը՝ իր տեղը պատրիարքը կը կարգէ զայն ու ինքը՝ ծերութեան պատճուած։ կը քաշուի պաշտօնէ։

Ցոյները, գրամի ազգեցութեամբ, կը յաջողին առնել Ս. Յակովը գրաւելու հրամանագիրը, հետմ զլալով նաև Եղիազարի մահագիրը։ Անմիջապէս Կ'առնուի Ս. Յակովի բանալիները և կը յանձնուի Դամասկոսի կուսակալին, իսկ Եղիազարն ալ կը բանտարկուի եւ հայ միաբանութիւնն կը ցրուի։ Սյապէսով Ցոյները տէր կը գտնան Ս. Յակովին մէկ ու կէս տարի շարունակ և կը կողովտեն անոր հարասութիւնն ու եւ եկեղեցական սպանները։

Սակայն, Նախախնամութեան մէկ կարգադրութեամբ, երեսոյները կը փոխուին։

անակնկալ գէպք մը պատճառ կ'ըլլայ որ Հայերը վերստանան իրենց կորսնցուցած իւրաւունքները ։ Կը բռնուի կ. Պոսոյ Յունաց պատրիարքին գաղտնի մէկ նամակը, որոյ կը հրաւիրէր Խուսաց կայսրը գալ և գրաւել Պոլիսը. Այս պարագան սաստիկ կը զայրացնէ Սուլթանը, որ անմիջապէս կախել կուտայ զայն, ինչպէս նաև անոր համափոնները, որոնց մէջ էր նաև Նըրսասա դէմի Յունաց պատրիարքը. Այս գէպքի հետեան գոյք ընդհանուր արհամարհանքի առարկայ կը գտառնան Յօնիկը: Եւ Եղիազար օգտուելով այս պատեհութենէն՝ կը բազմապատիէ իր ջանքերը, և ի վերջոյ կը յաջողի վերստանալ Ս. Յակորը:

Եղիազար Այնթապղի Ս. Մթոռոյս պատմութեան ամենէն հետաքրքրական զէմքերէն մէկն է. չափազանցած չենք ըլլար եթէ անոր անուան կցինք ոՄեծ տիտղոսը: Ս. Յակորի գրաւամեր ինթրոյն մէջ անիկա ինքընքը բացարձակապէս նուիրեց այդ գործուն, նոյն իսկ իր կեանքը գտանգի ենթարկելով, իր գործունէութիւնը և նուիրումը անշահախնդիր էր. իր բարեկամները երբ կ'աշխատէին բանտէն ազատել զինքը՝ կ'ընէք. Անծիր համար մի՛ հոգաք, այլ Ս. Յակորին համար հոգածէք: Եւ ինքը յաջողեցաւ ազատուի եւ ազատել նաև Ս. Յակորը Յունաց ձեռքէն:

Սակայն յետոյ ունեցաւ այնպիսի ծրգառութե՛ր՝ որոնք համաձայն չէին իր հետեւած նախկին ընթացքին: Նըրսասա դէմի մէջ ան ինքինքը կաթողիկոս հռչակեց ամրագլթուրքիոյ Հայերուն, համաձայնութեամբ և հաւանութեամբ կիլիկոսի Խաչատուրը հաթուղիկոսին: Հետեւարք, Եղիազար, որ Ս. Յակորի իրաւանց պաշտպանութեան համար ի յայս բերած գործունէութեան շնորհի իր վրայ հրաւիրած էր ամբողջ Հայութեան ուշագրութիւնը, այս վերջին ընթացքով կը վիրաւորէր հայ ժողովուրդի ամենէն խորունկ զգացումները, Մայր Սթոսին դէմ այսպէս եղջիւր բարձրացնելով: Իր ըրածը արկածախնդրութենէ եւ փառասիրութենէ անզին չէր անցներ:

Հակառակ իր բարեկամներու յորդորներուն և հայ ժողովուրդի բոլորքներուն, անիկա անզրդուելի մեաց իր ծրագրին մէջ. սկսաւ նուիրակ զրկել, կնոնդակ գրել եւ նոյն իրկ միւռոն օրհնել: Այս ընթացքով ան իր

դէմ հանեց վանքի իր նախկին բոլոր բարեկամներն ու գործակիցները, որոնց գլուխն անցած էր կաֆացի Մարտիրոս վարդապետը:

Եղիազարի այս ընթացքը մեծ յուղում յառաջ բերաւ ամբողջ հայ կեանքին մէջ. միջոց մը կը փնտուէր այս անելէն գուրս գալու համար: Բարեկամնարար գէպքերը այնպէս մը յաջորդեցին իրարաւ՝ որ չարիքը վերացաւ մէշտեղէն էջմիածնի Յակոր կամ թողիկոսին մահուամբ և Եղիազարի էջմիածնին փոխագրուելովը:

Իրեւ գործունեայ, չինարար և գնուուկան անձնաւորութիւն մը՝ անտարակոյս Եղիազար արժանի էր կաթողիկոսութեան, բայց իր փութկոու ու արկածախնդիր նկարագրին հետանելով՝ կանխեց և չսպասեց որ Այզգը զնահատէ ու վարձատէ զինքը: Ան երկու Սթոսուներն ալ (Երևանէմէ և էջմիածնին) ճոխացուց իր շինարարութիւններովը և կազմակերպական ձեւանարկներովը: Եղիազար Երևանաղէմի Աթոռին համար Պարոնտէր եւ Եղիայակիր պատրիարքներու հետ միասին երեւութիւն մը կազմելու արժանի անձնաւորութիւն մըն է և Երուսաղէմի միաբանութիւնը պիտի չզլանար անոր այդ պատիւը՝ հթէ չըլլար իր գործունէութեան ձախորդ վերջաւորութիւնը:

Եղիազարի մէկնումով՝ Հայ-Երուսաղէմը կը կորսնցնէ իր զօրաւորակոյն պաշտպաններն մին: Լատինները հետզհետէ կը գօրաւուն ու կերպիչու դիրք մը կը գրաւեն Ս. Տեղեաց մէջ, տիրանալով այն բոլոր իրաւունքներուն զորս կորանցուցած էրն առաջին շըջանին:

Յոյներն ալ իրենց կարգին կը ճնշեն Հայոց վրայ ու յափշտակել կը ջանան անոնց իրաւունքները: Հայոց եկամուտը, որ առաւելաբար ու խտաւորներէն կը գոյանար, գրեթէ կը ցամքի անոնց գագարումով: Կը բազմանան պարտքերը ու կը բարդուին տոկոսները: Հայոց վանքը գարձեալ կ'աղքատանայ:

Միաբանութիւնը յանախ կը գիմէ Պալմա պարտքի մարման և կառավարութեան բարեկամութիւնը ապահովիւն համար: Եւ Պոլոց այն եկեղեցական ենոյնիկ աշխարհական անհատները, որոնք ու եւ է կերպով Երուսաղէմի օգնելու ձեռնարկ մը կը գլխաւորէին, Երևանաղէմի վրայ իշխելու

յաւակնութիւններ կ'ունենացին։ Այս անդապատճեռութիւններու առաջքն առնելու համար էր անտարակոյս որ Աւետիք պատրիարք Պողոսյ և Երուսաղէմի պատրիարքութիւնները կը կեզրոնացնէ իր անձին վրայ և Հայ-Երուսաղէմը կը կառավարէ իր Կողմէ նշանակուած ներկայացուցիչով մը որ յանձին աշխարհական կ'ըլլար Ասոնք ինքնինքնին տէր կարծելով վանքին՝ Կ'արհամարհէն ամէն ինչ։ Պողիս աղյօւս ժամանակ չունէր Երուսաղէմով հետաքրքրութելու։ յարանուանական վէճերը իրենց ամենէն սուր աստիճանին հասած ըլլալով՝ պարահայութիւնը իր ամբողջ ուշադրութիւնը կեզրոնացուցած էր ազգին միութիւնը Հատող այդ խնդրոյն վրայ, որով Երուսաղէմը բոլորովն լքուած էր։

Այս լքուած վիճակին մէջ՝ պարտատէրները ամէն կողմէ կը խուժէին վանքին վրայ, ու նոյն իսկ Բ. Դուռնէն հրաման բերելով՝ կը սպառնացին ծախսել վանքին բոլոր շարժական ու անշարժ ստացուածքները։ Այս շրջանը իրաւամբ Երուսաղէմի ամենէն իշեղն և ինկած շրջանը կարելի է նկատել։

Ահա այսպիսի ճգնաժամային ատենի մը մէջ է որ արեգակի պայծառութեամբ կը փայլին Եղթայակիրն ու Յովհաննէս Կոյոս պատրիարքները որոնք կը փրկեն Ս. Աթոռաը իր տիսուր կացութենէն։

Յովհաննէս Բաղդեկիր էր, միաբան Տարօնի Ս. Կարապետի ուխտին, Նուիրակութեամբ Պողիս կուգայ. զինքը Երուսաղէմ կը դրկեն իբրև փոխանորդ, ուր չուտով կը տեղեկանայ բոլոր մանրամանութեանց եւ դժբախոսութեան պատճառներուն։ Ան կը հանդարտեցնէ պարտասէրները՝ վաստակեցնելով զանոնք որ չորս տարիէն պիտի վճարէ բոլոր պարտքերը։ հրահանգ կուտայ Միաբանութեան որպէսով նոր պարտք չընեն, և խորակելէ վերջ Օրթա-Մէօհիւր կոչուած այն խոշոր կնիքը որով կը կընքէին պարտամուրհակները, փութով կը վերադառնայ Պողիս ու աղջիկն ներկայացուցիչներուն կը պարզէ Երուսաղէմի վիճակը եւ մասնաւորապէս Նազիներու՝ աշխարհական ներկայացուցիչներու՝ գործած աւերները։ Կ'առաջարկէ անմիջապէս զատել Երուսաղէմի պատրիարքութիւնը, անոր կրօնական ու առաջարկը Պողիս ու աղջիկն ներկայացուցիչներուն կը պարզէ Առաքելական Սթոռին վրայ։

պահելու համար, վասնզի Պոլսոյ պատրիարքութիւնը միայն վարչական բնոյթ ունէր։ Կ. Պոլսոյ ժողովը լսելով Յովհաննէսի իմաստուն խօսքերը՝ զինք Պոլսոյ պատրիարք կ'ընտրէ։ Յովհաննէս կ'ընդունի այն պայմանաւ որ իր գործակից Գրիգոր վարդապետը եւս ըլլայ պատրիարք Երուսաղէմի։ Ազգը սիրով կ'ընդունի այս առաջարկը ու այդ անկուգական զոյզե կը չծուի գործունէութեան, նախախնամական զեր մը կատարելով ոչ միայն Երուսաղէմի այլ ամբողջ Հայութեան համար։

Գրիգոր վարդապետ, որ նոյնպէս Տարօնի Ս. Կարապետի միաբան էր, Յովհաննէսի կողասի ստիպումներուն վրայ է որ կ'ընդունի պատրիարքական պաշտօնը եւ 1717ին կը հաստատուի։ Առաջին գործը կ'ըլլայ վանքը մատքել աշխարհական գործականներէ, և իր բացակայութեան միաբաններէն Յովհաննէս վարդապետը (Հաննէ) իրեն փոխանորդ կը կարգէ։ Բայց Երուսաղէմի մեծագոյն մղձաւանջը վանքի հանուոր պարտքն էր։ Գրիգոր վարդապետ ծանր զվայ մը կ'անցընէ իր վլուէն, իրը նշան Երուսաղէմի գերութեան, և կ'ուխտէ չհանել վայն իր վլուէն մինչև որ չվճարէ վանքին ամբողջ պարտքը, ու ասկէ կ'առնէ իր Եղթայակիրը անունը։ Ան նոր ձեռնարկած էր իր ուխտի կատարման, երբ Յոյները և Լատինները կը համաձայնին նորուգել Ս. Յարութեան Տաճարը։ Եղթայակիրը չի յուսահատիր։ Կոյսու կը փութայ Երուսաղէմ՝ անձամբ հակելու համար Երուսաղէմի գործերուն, մինչ Եղթայակիր, դրամ հանդանակելու համար, երկութուկէն տարի շարունակ կը շրջի մայրաքազաքն ու ըրջականները, որմէ ետք միայն կը վերադառնայ Երուսաղէմ և Կոյոսուն ալ կը գառնայ Պողիս։

Եղթայակիր ոչ միայն ամբողջութեամբ կը վճարէ վանքին ահաւոր պարտքը, որ կը հաննէր 27, 764 գահեկանի, ալ նուև կը փրկէ այն բոլոր կալուածներն ու եկեղեցական սրբազնա սպանները, որոնք գրաւի գրուած էին պարտատէրներու կողմէ։

Ութը տարիներ շարունակ կը ելէ ետք, Կաթողիկոսին, Կոյոսին և համայն աղջիկն խնդրանքին վրայ, Գրիգոր պատրիարք կը հանէ վիզէն ծանր զվան ու անկէ ետքմիայն կը բազմի Առաքելական Սթոռին վրայ։

Ապա ան կը նուիրուի Ս. Աթոռի բա-

բհկարգութեան, միշտ խորհրդակցութեամբ և գործ ակցութեամբ կոլոտի: Նախ կը բարեկարգէ վարչութեան վերաբերեալ հարցերը, մասնաւորապէս պատրիարքական ընտրութեան պարագաները: Երուսաղէմի և Պալոյ պատրիարքութեանց միութենէն առաջ՝ երուսաղէմի պատրիարքները կ'ընտրուէին Միաբանութեան կողմէ, միշտ նկատի առնելով նախորդ պատրիարքին կամքը. երբեմ ալ մեծ բարերաններու թեւտրութեամբ կ'ընտրուէին անոնք, ինչպէս էր Պարնտէրի պարագան: Սակայն, այդ միութեան ընջանին, երուսաղէմի Միաբանութեան զեկը կը վարին Պոլսէն դրկուած եկեղեցականներ և պատա-նազըններ, որն, առեղեակ չըլլաւով երուսաղէմի վիճակին, պատճառ կ'ընլալին անոր գժրախտութեան: Առոր համար՝ Ծղթայակիր կը հաստատէ կանոն մը՝ ըստ որում պատրիարքական թեկիածուները պէտք է ընտրուէին երուսաղէմի Միաբանութենէն, որպէսզի հմուտ ըլլային տեղույն յարաբերական գործ երուն: Բացարձակապէս կ'արդիէ աշխարհական գործակալներու կամ պապաներու ներկայութիւնը Հայ-Երուսաղէմի վանական գործ երուն մէջ և կը լուծէ երուսաղէմի և Պոլոյ պատրիարքութեանց միութիւնը:

Երկրորդ գործունէութիւնը կ'ըլլայ Ժնարաբական, լրաւակից եկեղեցիներու մէջ կատարած կարուք նորոգութիւններէն զատ կորուգէ Ս. Յակոբայ տաճարին փառաւոր խաչկալէ՝ իր տեսակին մէջ մէկ հատիկ, ծեփերը, բոլոր պատկերներն ու յախնականիները, Ս. Պոլոյ-Պետրոսի և Ս. Նշանի մատուռները, ի մի բան՝ Ս. Յակոբը իր ներկայ ձեկին տակ ուղղակի արտադրութիւնն է Ծղթայակիրի շինարարական բարեզարդութեանց, որուն ծախսը հոգացած է Սեղմասամիրան, Ս. Աթոռոյու մեծագոյն բարերաններէն մին և որուն կողմէ Ս. Աթոռոյոյ իրեր յիշատակ նուիրած կալուածները մինչ է հիմա ալ կը մասն:

Մեր սեպահական եկեղեցիներէն զատ Ծղթայակիր նոյն ձեռով կը նորոգէ նաեւ Ասորիններու եւ Համբէչներու վանքերն ալ, որոնցմէ առաջինն մէջ գոյութիւնը ունեցող հայերէն արձանագրութիւնը միայն վերջերս վերցուեցաւ: Կ'ընդարձակէ Հայոց վանքը՝ իսկամմերէն դնելով բազմաթիւ թաղեր,

որոնք գրկից ըլլալով Հայոց՝ միշտ նորանոր վեասներ կը հասցնէին վանքին:

Իր ձեռնարկիներուն ամենէն կարեոր-ներէն մէկն էր անտարակոյս Զեռազրաց Մատենագարանի կազմութիւնը: Իրմէ ա-ռաջ Ս. Աթոռին մէջ կային անշուշտ ձեռ-ագիւներ, որոնք սակայն կը գտնուէին լքուած և քայքայուած վիճակի մէջ: Հա-նոնք խնամքով կը հաւաքէ ու կը նորա-ցընէ հետզհետէ նորերով: Նոյն հոգածու-թիւնը ցոյց կուտայ նաև Գանձարանին նը-կատամար:

Ծղթայակիրի այս մեծագործութիւն-ները թուեկ վերջ չեմ խորհրդ թէ պէտք ըլլայ խօսիլ նաև անոր նկարագրին մասին: Իր գոյութերը արտայայտութիւնն են իր կիրթ մտքին, զեզ հոգիին և աննկուն կամքին: ամբասիր և սուբբ կեանք մը վարած է ան, որուն ազգովին կը պարտինք միայն յար-գանք և երախտագիտութիւն:

Այսպէս Հայ-Երուսաղէմը, որ ամբողջ թրքական տիրապետութեան ժամանակա-միջոցին ապրեցաւ հալածանքի և տառապանքի մէջ, Պարնտէրի, Եղիազարի, Ծղթայակիրի և Կոլոտի անսպատ ջանքերուն չորսին պարձանքի առարկայ գարձաւ, ի-րականացնելով Քրիստոսի խաչին խորուրդը: Տար Աստուած որ մենք ալ կարենա-յինք զայն նոյնութեամբ փոխանցել յաջորդ սերունդներուն, որպէսզի անով մարմնացած գաղափարը, այսինքն Աստուծոյ գա-ղափարն ու ազգին կրօնական ողջմասւ-թիւնը, կարենար կատարել իր փրկարար գերը մեր ազգային կեանքին մէջ:

ԱԵՐՈՎՃԵԿ ՎԱՐԴԱՊԵՏՑ

## ԽԱԲՃԱՐՃ ԵՒ ԽՈՍՔ

Գեղեցիկ կեամենն, զա խս, անոնք են ու-րման մարդկային և հասարակա տիպարին հա-մեսաւ կը շարուին, կարով, բայց առանց հուշին, առանց ծայրակարգութեան:

Կատարուած պարտականութեան գիտակու-թեան մէջ լցունի բան կայ, որ, հակառակ առնային, զզակ կուտայ թէ կեանքը բարի է:

## ԳՐԾԿԱՆ

### ՄԱՐԴՈՅՑ ՔՈՎՆ Ի ՎԵՐ(\*)

(ԱՄԻՒԹԱՄԵԱԿԻ ՄԸ ՄԷՁԵՆ)

Կէս զար կը բաժնէ մեզ այն օրերէն երբ մեր արդի մասնագործեան (այս բառն մէջ կ'ուղարկեած տեսելուած մենքնել իմացական մեր նորադաշն վաստակէց, անբնական թէն ալ ընտանի կրինատարազ յորդորչում մը սրբարքելու փարձ մը ընելով) ամենէն բացառիկ մէկ մշակը նոր իշխան, նոյնքան բացառիկ յոյսերու արշակուրի մը մէկն բողոքներն անշաւշալ մարգերն են իրենց ժամանակներուն։ Այս տարածը շատ քիչերու համար բացարձիկ է անքան որքան նիտիին։ Ազգային մեր զիտակցութեան համատարած փառաւը, որ անոր գործերուն ժողովրդականութիւնը ունի իր յայտարար, նաֆքինի վրայով հաստատէ վճական իր արժէքին։ Կէս զար առաջ ըլրունիի չեն այն մարդերը որոնք անոր դորձը կը զատեն այսօն, ետքէն որդվուուած պատգամներու լոյսով։ Մեր ժողովրդը կարգացած է անոր դորձերը միակուուր հիացուումով ու խանզով, առանց հերձուածի։

Քաղաքին բը այս հրաշքին։

Անշաւշտ շատ սարբեր կը միշամտն ասոր լուծուիմ։ Արտահանել այդ տարբերը մէկիկ մէկիկ, զիս պիտի հեռացնէք զուտ գրական գետնեն ուր մտագած եմ կենաւու։ Ասիկա պիտի նշանակէր վերլուծուումը ընել մեր հաւաքական հոգերանութեան։ վասնզի, քիչ անգամ պատահական բախտով մը գրական այդ դորձը համարութիւնն է ժողովուրի մը ամբողջ զարցում ներուն ու ճնշատագրին։ Այս ժողովուրդ բառը, այս առջերուն վրայ ըմբռնելի ու զիւրին սերունզը չէ որ զորդի մը վարկը կը յօրնէ կամ անոր որդին հարիվոնը կուտայ, այլ՝ զարերու երկու շարան մը, ու մարզոց արինաներուն մէջն էր քայէ ու կուգայ, մտնուները ապրեցնելով անընդմէջ մտուութեամբ մը։ Ինչ որ զար էին նաֆքիի աչքերը մեր ցեղին նորագոյն, անզ զրագոյն աչքերէն, ու, զրիթէ, մեր բուրուն մէջ կանուն պարտաւոր իմաստութեամբ մը, հետազոտութեամբ մը, նաև՝ իր օրերէն ալ ասզին, — անլուր իրովութեանց ալլագէս անորակելի ժապաւելն, կը կազմն վաւերական յիշատակարաններ մեր հաւաքական ճակատագիրը պարզաբնութանուուր առաջանուուր։

Գերուած իր գերեզմանէն մինչեւ նսեմ կա-

մարները ոփիւուքի այլատարազ բայց խորքին մէջ նոյն մեր նոր գերաւթեան, հակառակ միծ նիգով հերքուամերու, ու, նորանուան երջանիւութեանց չեմ ըսեր առաստիլին այլ կամաւոր կերպով մը ոսկեզօծ համապատկերին, մեր հոգիները այսօր չունին զարձեալ ուրիշ անուն մը — զուք ըսէք պարանը մը — որ տիրաբար խորհրդանչէր, տարապէր ինչ որ, նոր ժամանակներու սեմն, կազմեց մեր երչանիկ, բայց այնքան պարաբատ զարձեալը։

Բացքիի դորձը համազրութիւն մըն է շատ ընդարձակ իրավարածութիւններու, թանգում մը անկա զարաւոր լրացցներու, ինչպէս նոյն անկա սկիզբ մը, կարմիր յայգալայս մը ուրիշ նոր պատղամներու, ինչ զոր ետքը երբ մեր ակնարկը վերստին կը փորձէ չեմ ըսեր զերագնահաստել, այլ զոնէ հասկնել այլ գործը, կը շատարի, զուղին պարզ ու նաևն տուրքերուն, բայց անով իրավագութեած անուն յեղացը ունենաւուն հակա պատկիրին զիմաց։ Բան մը զուրը է սակայն կասկածէ։ Ու ատիկա արժէքը՝ իրով ալ պատմութեան անցած խորհրդանշանն։ Անարդար որ անակարծի պիտի ըլլար այլ խորհրդանշնը զարնեն ու անզուածներուն վայց սաւառնաթե ներուու վաստոց կատել մի միայն իր անուննին։ Ինք միակ չէ եղերական այդ զաշտին վրայ, իր ժողովուրին կործանած չենքը ու ատիկ հանելու հերոսական վաստակնն մէջ, խնինեցած ու վեմ։ Ու ձիզը է զարձեալ որ մեր պատմական հայրենիքին ինու անկիւններէ մինչև պիեր ուսանեները արևմուտքի մշակոյժին, մեր ցեղին բուրը արի ու արզար կարողութիւնները կրկէն ին իշան սրբարդուրին ահամր զարերու աղջուուր գատման թիւն պիտի չընեմ, բայց իր սերու, բարձրագութէ մտաւորականներէն, ու նոյն քան լայնամիտ հոգերուականներէն ու հանճարեղ զրովներէն ու մէկը կըցած է մեր այլ ձորումը աչքի բախով կարիւաններով վիրով տակ զնել, նըւածել որբեն հաֆին։ Իմ սերունզը չէ կրնիք մուսնալ թէ որ զորդն բարձր ու գեղեցիկ խոռվինք, որքան կրովի երազներ, իր էջերով մատուցուցան մտաւորականներուն ու նոյն քան ու աւելի մտաւանդ զանաւուներուն արքուն քանակներին, քանակնեան ու պատմանիքի վէպերու թարգմանութիւնները պահ մը տեղի տուին այլ զեղչ չուկ զորվին ու զիգին համայքին։ Ու կը սիրեմ հաւատալ թէ մեր զարկանութեան արևմտն թիւը այսօր ուրիշ պատկեր պիտի ընծայէր մեր գործ գործարանին ու թերիս հիացուումն, իթէ նափքիսիլ մուտք ըրած զրական ուղղութիւնը արգելքին չհանդիպէր բանապետական դրաքնուութեան։

Գժուար, սա սեղմ է շներուն մէջ, նոււանն փոքել այլ շըշանը ուր մեր միտքը վերստին ձեռք առան մեր պատմութեան շըշապայն երազներէն մէկը, թերիս ամենէն սրբառուը։ որքան, անիրաւ մեր տապաւումն մէջ, նոխաղներ փնտուովի մեր փոքրութեան զոն ընել անուն ինանդի այլ արշալույս ու յարակից դիլցու

(\*) Այս նօրեւուն մէկ մար լոյս է ենած Բարիզ նրանակաւած յոթինական հաւանածոյն մէջ։

կութիւնը որպեսմաս լուսապահուած է մեր նորագործ ջաղաքովք: Միշտ մատուց մեր մատենացութեան քառակիցիներուն վրայ ասափի առնունին ևս ուղղողաքար կ'այցիկն ինձն ի Աստ-րոպի Դարն ու Ծնորդակին օրերը իբր մեծ ըս-տեղուածիւ ու լայնածաւալ խանդավառութեան շըլաններ, որոնց ազգանուն կ'իշեցն ասկ են այդ մեծ անձնաւորութեանց և կոստութիւնը չի ծան-քանար հզօք ապէտներուն որոնց այլ երես մեծ անուններուն գործունէւթեան հետ կապուած եղանակ: Առաջնինի վասակը պիտի թաղուի Ար-չակուանիներուն թագին մասպացմնին ներեւու Ընորհակինս ստեղծագործութիւնը պիտի թաթ-խոսի արինին ու կոստրածի այն շատային մէջ որ Կիրկիեան մեր Հարստութեան այնքան տարօ-ընիան կ'եռաթեք պիտի լըեք մինչ վերընակն աստիպապարումն արի այլ ազգաներուն ու նախա- ֆինն գերեզդամնը հասած լլլալու են աւելի ա- զիկուուր ձաներ: Նուը աւելորդ է պատմութեան մէջ: Ու եթէ ցելզ, անցեանն մէջ, նիզէկ այսոր, անաշաքանին դորաւորն է իր գամարան- քին, մեր ժամանակներուն, սախալ պիտի լըլլա- թիերս նորոգ ճարսարապետ մը նկատել թափ- փին, նոր միջնօնեան մարտ մը: կ'ըսեմ այսուկ՝ վասնոյի մեր պատմական հուրութեանը արած կ'ըն- թանայ ուրիշ ազգափերուն թթալու: Գրադակը զարպած է իր գերէն, տակաւին ժներ զարս մուտքերուն: Ու ահա ինչու իմ համակրանքը կը զօրանայ մարզու մը զէմ որ, առանց մեր եկե- ղեական մը, զօրավար մը, պետական աւագ պաշտօնատար մը, հանմիւկ զօրավար թերթի մը տէրը լլլլլու: — կը հասկուի թէ մեր միտքին զեկափառները օրանցմէ կ'ընարենք, մեր իրերահա- լած ձգուումները չեղաքանելով, առնե- լու համար աստիպակնան ինչպէս միշին զան- գուածը, գէպի ակօսը ցեղին գերագոյն երազին:

Ըստքանակի քերթողութեան: Թերեւ ազգային մեր երգերը այն ակտունքներն կուզան: Յայց մեր աշխատուն սիալ չէ յայտարարել թէ ոչ պքի վիճակութեան հոսքին ու դիմուն սյօդ զրծածել այն սիրահանութեամբ, ծաւալուան այն յառաջատուութեամբ ու անակնեալ արդիւնքներով որոն ինձիքի գրծերուն յատահայինքը եղան: Անհիւնէն դփտակը, ինձիքին մեր գրականութեան առաջնին, միակ ու տակաւին զգեցազնցուած վարպետն է:

Ուրէկ հուգայ այս արտակարդ սյօդ մարգում մոտ որ ինձագրասան մը չար պատերէն անդին հարիցն չունեցաւ, իբ գործունէութեան ամենէն յորդ տարիներան իսկ ի՞նչզգէս հասկընալ այդ արտակարդ վարքը զրծածեա, մարգու մը շատ արտակարդ միտքը — չեսկ կուզնէտ սլաքերը — իբ շրմագրատին ընթացկ մըշինէն հազիւ: Կը զատուի իբը պատրաստութիւն (զուրկ եղաւ Արքայանին, Նապականտեսանին, Նազգեանցին ու Հանապահին բախտական համարապահական իշխանը մը ճանապահի իմաստութեան) և պատեռութիւն չունեցաւ բարձրագոյն մշակումի մը ենթաքերու իմաստական իր միշցները, իբ, կաքը ըլլարու համար, Վենեսարիկի պարզապաշտ ազգային անհանութենքը և իդմիրու ըստանթիք թարգմանութիւններն ու թիրթաները զրծածած է կազմելու համար իմաստական մարտողնոցը (Խափին պատասխան կիրագուի հանձնաւու համար, այս մայր պարզաներէն վեր և անհրաժեշտ է այդ բարձրագոյն մը բանալ վարթանական թուականներու ուսու գրական ու մատարը-բաշխական հուսան ընենքուն ուսուանամասիթեան: Խնչուած թիւման շեմու իբ վարպատեսը պատի ըլլարին, երբ կապրէին Տօմիսոյութիւնն ու Թուանթիւն: Այս ուուզ էինքը շնչ արտաներ ինքի այդ շաբ շանեկան ձնուանքը):

Այսօր, եթիւ այնքան նուզազած է դիմին կը  
շխալ մեր հայածական կեանցին գրեթէ ամէն  
մարգարեան մէջ, մեր միտքը գումարութիւն կը  
չզգի ւ ըմբռելու համար բացականի արև եր-  
պէտք որով վարժապետի կոր մը, ինչպէս կը մի-  
ռենք ինզիկել այնքան յաճան մեր իմաստու-  
թիւնը իր քաղէնքն մաշտակառ պարապու-  
թեան բարձրացնելով, մէկ օրէն միւսն ամարայ-  
կ հարթէ, ապական խորովը իր գրւին, գեղի  
լուսած բայց յաւիտենական պարանը գե-  
ղային խորարդին, զանգանանն անեամին ցե-  
ղարքը, իրաւու անազոգը, նոյնիսի հակալից  
սիրեալը կապերն համար լայնորէն ընդդրկուած,  
ամբորէն սեհուուած մեր մէն երազին: Առ  
ցանուի պարապայ, — այդ մէն ֆասանէց զբական-  
միջանցնորդ կ'ենթալըդ բէ մէն մասովութիւն  
թրթապին կայսանթեամբ մը կրնաց զիմաստած  
ըլլալ մեր հարապետներուն սիրազին զեղուած  
ները, ստեղծումները հոգիւու անզատանանին  
գրայ նոյնպէս կարելի է հաւատալ արագի  
յուղանշերու կահանութեան երբ այդ ժողո-  
վուորի ականներուն հնչեցին կախարդ շնչառել

Անկախաբար այն ընհանուրը մեզ համար  
այլապէս շահեան հարցերէն որոնք միը գրա-  
գէններու դրօւնէնէտթիւնը կ'որոշազրեն, զայն  
ծնելու աստիճան բորովին տարբերէ, զրեթէ ևն-  
բառական երևոյթ մը կը փակա գերաւթեանց մէջ  
տախտապարուած մեր գյուղաթեան շատաբեռն  
վրայ, և այն շատ մասնակի, ուղիւ անզօն ըն-  
դանդիպատա պայմաններէ որոնք նետքիի պա-  
տանեթեան եւ հասաւութեան շընչն կ'ընթէ  
նոյն քան հերոսաման, էցքաթեանակ ու զրեթէ  
մեր համար այսոր անհանականի, — նետքիի  
համբաւէն, իմաստէն ներ թափանցում մը  
փորձենու համար, ինձի կուրայ թէ սրալ պահէ  
չըլլար, ամփակի վերուժման ժարագրէ, ու-  
ժանանակ քանի մը բարեկան աղաւիններու  
կագական քանի մը բարեկան վիճակներու հըշ-  
դումին, երբ գոռը մը՝ յանգում մը ի սկիզբ մը  
կը ներկայէ մասամասակ, աստի իսկ կարեւիսա-  
թիւններ կ առաջարկէ զատաղներան, հասոր-

ներ քիչ պիտի գային իր հարիւրամեակին կապ-  
ուած միջոցը պատշաճ խորութեամբ մը սկեռն-  
ւու աշխատանքին:

Այդ վիճակներէն մէկը՝ Ռաֆֆիի գործերով  
նուանուած աշխատն է: Միւսը՝ այդ աշխարհը  
նուանելու համար զրագէտէն գործադրուած եղա-  
նալի, ըստ կ'ուզեմ՝ արտայայտութեան իր գոր-  
ծիք:

\* \* \*

Ռաֆֆիի աշխարհը բացակի ընթարծալութեամբ  
երկոյթ մըն է ամբողջ հայ զրականութեան մէջ:

Այս վարկածը նկատի տեսնի միրային ծաւալը  
որ կնայ տեղի տալ Միհիթաններու ստուար  
շնչչուուն զիմաց: Ալիշնի հատողները չափա-  
խին մժութիւններու փասոնք են: Բայց իմ տե-  
սակէտը կը յեզի էշեալ պարմանաւը վաստակին  
կշռնէն, ծանրաւալու համար ստեղծագործական  
արդիւնքներու և ըլքի բան է արձանագրութիւն-  
ներ շնչորինանելու ու այս տոիթով քանի մը բա-  
ցազնչութիւններ կամ կրնայիշումներ կցի բնագիտներուն, ուրիշ բան՝ քրօնիկի մը միակ  
էլեն ամբողջ չէնք մը սաքի հանուլ, հոգ չէ թէ  
պակասաւոր, երբեմն սիսաւ գոյններով (Խամալ):

Ռաֆֆիի աշխարհն հեռաւուր սահմանները  
կ'երկարն մինչև չորսորդ զարը մեր պատմու-  
թեան, կեզրոն ունենալով նոյն ասեն իր ծամա-  
նալո, տարօրէն ծանր ու արիւնուն եղեւութեանց  
գուգարածը որ կը բնանագրուէ ժիր գարու եր-  
կորոց կնուի: Իր գործերուն մէջ իրը թարա կամ  
ոդի գործածուած զարերը, անձերը, տայանու-  
թեանները չեն որ կ'որչազգին իր վերագրումը:  
Այլ այդ հազար կիրա հարիւր սարինաւու կոյ-  
զլութ նոյն լրային մէջն ետենիւու, նոյն զար-  
կով գուաւու իր արամազրութիւնն է որ աշխարհ  
մը կը զառնայ իր մօտ:

Այս ընկարձակութեամբ գետնի մը վրայ է որ  
Ռաֆֆիի տառապն շինումը կուզայ մեր ամենէն  
պայծառագրոյն շրջաններուն, ուրիշ ինօսքով մեր  
ժողովուորը գուալու իր կերպու կը նոյնանայ ըս-  
լու մեր յատկանական զրտններուն ցոյց տուած  
հոգերանութեան հուց մի տարուիք ներկայի  
պատկերէն ուր այնքան շատ է թիւը այսպէս ո-  
րակուած զրագուններուն: Գանի՞ անոն ասուցմէ  
բախտը ունի զիմաստիւլու քանի մը զարու  
կեանք մը գոնէ: Այզգէն չէ պարագան անոնց որ  
եղիէ, Փարացի, Խօրնացի, Ենորակի կը կու-  
ռուի: Ու մէկ նու այս մարդերը, ըստ կ'ուզե-  
նոյնն է կերպը որով այդ անսնեններով մէջի  
մատուցուած զրագութիւնները կը բիւրդանան  
մէնէ ներս Խափին մեր զարերը տնինուի: Իր  
կերպին մէջ անշոշու չէ համած բացարկի այն  
կատարելութեան որով արուեստի գործ մէ կ'ար-

համարնէ ժամանակին աւելը(\*) Զէ ըրած անվե-  
րաելի, վեճական սկզբումներ ոչ արաբերէ,  
քաղաքային տենչերէ, ոչ ալ տիպարներէ, ասոնց  
հարազատ, այսինքն պատմական հոգիւնուու-  
թիւնը կեպագործ: Ի՞նչ փոյթ Անոր էջերը մեզի  
ԿԸ բանան կախարդական կամարները մնե այդ  
շիրմաստանին, իրենց զամբարաններն դուրս հո-  
սուած համար կին այդ հերսոնները, զժարաւ, այ-  
լազիս սպասորիչ գեղեցիւթեամբ իրենց իսկ  
վրապանքին: Այս ողեկուումը, թերեւ չափով մը  
ենթակայ Յաօվիններու եղանակին, կը տարրերի  
անկէ ողիով ինչպէս առաջարարութեամբ թետոյ,  
զարերու վրայ սա թափառումը, սա խուզա-  
կումը երբեմն հանգ կ'անչէ անդպիսի պատկեր-  
ներու առջև որոնք վէպին ու պատմութեան տեսակ  
մը իրարու վերածումը կը ցուցազրեն, ինչպէս  
ինչ զարաքանչ ըլլայէ կեանքը ինքնին, այդ զժարա-  
խամարներին կ'անպէս չեն մեռած մեր հոգինները  
(Հետ ըստ մեր մարմինները) այդպան իսխու ըրու-  
նուած պայցարձերու շառաչին զէմ: Մտածեն  
իսկ զիսու պատոյտ կուտայ սա եղեւներուուն: Աւ  
գրագէտը որ յայտնատեսութիւնն ունի այդ հո-  
ւաշչին, զարնուը աշ կ'ընկրուց տեսարանին մա-  
պարագիրի մժութեան ու գժութիւնն անջևի: Ասէ  
թերեւ վրիպանքը Ռաֆֆիի պատմական այն վէ-  
պիրուն որոնք գործողութեան զաշուը շատ խո-  
րեցը, ենուաները կ'երկարագուի: Խայլ, ենէ  
Սամակ չորսորդ զարու մեր մժութեանները նը-  
ւանելու ճիգ մը իրու արմէք մը կը ներկայէ  
միրայն, անխուսափելի վրիպանքը գործին, իմ  
կարծիքով, արդինք է, այդ զարերուն մեզի  
համար անկարելի իրենց կառոյցին: Մենք այդ-

(\*) Արևեսոփ զգայարանին հետ զոյց ընթաց-  
ող ու անու հաստա խախիս ընձայու պատմական  
զգայարանին համեմին մօս կը տառափ գրեք մէկ  
ունայն ենալուամենու, զինէր կամար սեռամենուն հետ  
նոյնանելու պատմական ի համարականի կարգանելուն առաջ-  
ին ինչպէս չափին հիմնեն այ, անխուսափելի պատասու-  
թիքը իր օրենս այ անհածես առերեւն: Տարօն  
ևկու է վեսուր մնե այ տեսանուին մօս, ինչպէս միշ-  
տի միշ այդ մարգին վրայ, քէ Հայւախափայի մարտերը  
քէ Վանեսիի և Վանեսիի կատական վեսուր պատմութեան  
իմաստին դէմ զարի է արտեսիի կարկին: Մար շնա-  
կրուելու համար պարք կը սկսի աեցին որ անցր-  
իական և Եւանական դպրոցներ պատմութեան զգա-  
յացուքիւնը նորոգած են նիմունին գեր անցնալ  
կատերէն: Ոչ չոր, բաւական, բարպատ ման մե-  
րու հաւատութեան որով արուեստի գործ մէ կ'ար-

Ճան մեր միջացներով չենք կրնար տեսնել ինչ որ  
եռացած է իր սրբազն խսկութիւն խորը աղ  
ընդունաբաններուն որոնց ժամանակնեան աւա-  
գանեցն են մեր մուտքան կը հաւատապես թէ կուզոյ  
օրց երբ մողի կը արօսի զամանենթիւն նոդքարա-  
նական ընդօժովաներով խորաչափումը թիւն աղ  
անդունիղերուն։ Այս զուպողութեամբ, խօսիլ  
Խամսան Սիելուրիսներու և Դափիր թէց գործերէն  
պատի նշանակէր մեր միշնազըրը երկարաձիւ  
մինչեւ նոր ժամանակիներու զաները, զամակէր  
այդ վէպիերը զամանական անհնաւորութեանց կը-  
նիքուու շշշարքի իրական, իրենց աշխարհին ու  
զարունակութեան հոգեկան վիճակներուն համապատ-  
կերովը կը զատուի հաւատարապէս թէ՛ վէպէն,  
որ ստեղծագործութիւն մըն է ու կ'ապրի իր ներ-  
դոյակ արժէ քովլէ, թէ՛ պամստիքնենց որ նախ զի-  
տութիւնն է, ըլլալու համար երկրորդարար ըս-  
տեղծուու և կ'ապրի իր ատարկանական արժէ քո-  
վլ։ Կարացածէ Երանականակիրտոցի Կաթոլիկոսին  
քրոնիկները, Լաստիկիրտոցին, Գարանալցիին  
այն քան ատարօնակ գրանքները հասկապու-  
համար թէ այդ էջերէն մողի մասաւուցաւը գէպ  
է թէ մեր իրականութեանը կը ամսական վէպէն,  
այնպէս ինչպէս փորսուած է անիկան մանաւանք  
անզգեական գրականութեան մէջ (Սոյթեան զոպ-  
ոց) զուր տեղը չէ որ կը նշանաւու գծուարա-  
դոյն նիդ մը խզամիտ ամէն արուեստագէտի  
համար։

Բայց թափքիի վարկը կապ է առաւելադանց չափով մը ժամանակակից աշխարհին։

9. *From the moment he became king of Italy, he*

Ժիշտ զարու երկրորդ կեսը բոլորովին տար-  
քեր ժողովուրդ մը կը հանէ նայուածքին զէմ  
ամէն անոնց որոնք մեր պատմիչներուն վրայով  
յայս են հայության ազատ աշխարհուրդին պատ-  
քարկը զանելու ու զայլ հայության ինքի-  
քերն Սփիւռքի մեջ եղաւալիները, այսօր այլս  
պարզուած հոգեբանութեամբ մը կընան զիմաս-  
թի իրենց շրջապատին ինչւաւոր հակադիցու-  
թիւնները, հասկնաւ ու սիրել զանոնք, պար-  
պես իւրագույն զարերան նույրու կապուն պա-  
տինական իրենց հարստութիւններէն ու Ռաֆֆիի  
յուզած հարցերուն մէջ բամբիք, մերտանիք  
ու աւազ՝ նաև եկորքի թեմանեւ հաստատել,  
ու ասիք ամառապէլու: Միւս կողմէ մեր  
հայուններն մէծիմասն զարդունուները կինան եր-  
ջանկօրէն մակաղուի իրենց մատուցութեանց  
արդար, պարզ, աննախան պարունակին մէջ, ի-  
ստեղ գարաբախ մուտքին զնելով ու ուղացածա-  
տակներ, ու մեր մազուռուրդին զերացին տաց-  
նարա վերածենով այսպէս նարուած խատի, ոչ-

բանաստեղծ հուեռութիւնը գրագիտենում: Այլ երկրութիւններում վերածութեանը կազմուն գո՞րծ, ուր արտեստ ու գիտութիւնը իշխան քիչուն դառնալին: Փա՞ս: — Ֆրանցիական պատմական մասէի Սալամանկան, իշեւու համար արաւետք գործ մը:

ବ୍ୟାପାରିଙ୍କର କୁଳକାନ୍ତିମତି କୁରାଗି ମେ, କିନ୍ତୁ ଯଦେ ପାରିବା  
ପରାମାନିକାଲୀଙ୍କ କାର୍ତ୍ତିକେ କାଷାଯାରିନିବ୍ରତ କୁଳନାନ୍ତି ଖାତ୍ତି-  
ମାତ୍ର କୁଳନିବ୍ରତରେ ଏହାରେତ୍ତାରେ ଥିଲାନିବ୍ରତ;

Այսպէս չէին առայս անոնց որոնք 1857-ին  
մինչև 1915 նայն այդ տաղանազը տաղանազեցան,  
ու ինկան, արգավան զարմանին ի նիդիր, ի բնիդիր  
ճամբաններուն լըջաւ, ու այդ զարպ հայտառ այս  
վերլուծութիւնն է, զայն իշխանութեան համար աժան  
ինչպէս տիպուր ու փոքրոդի դիտութեան որ, ա-  
շէտէն փիրջ զիրքին ազնուու մարգարութեան  
հետ ու շփոթուու ու ազուութեանուն արգէն քամ-  
ուած կը շփոթուու ու ազուութեանուն արգէն քամ-  
ուած կ'առաջնորդէ, ի պատի Բագդիին, կ'աւելցնեմ  
ասկայս — Անկան լոտելեց միք ողբերգութեա-  
նը Հայն անակնաւու, զայն զիմանորին, զար-  
մաննելու իր կէրպուց, Կազմաւանըրդ են անանց  
որ կէն զար աւաշ զարբեռած այդ կողեանառ-  
թենէն օտար կը զաւանին զիրենք և Ան Բագդիի  
դրագան իմաստը այս անայինն ազգացումնեն  
ունիւ ունի իր բանաւին, Մեր ճակատազրին մըց-  
աւանչը մեր պատրիարքներուն, կաթողիկոսնե-  
րուն, զրագէտներուն պատկանելուն չափ, աւե-  
լիլիք սեպանականութիւնն է ամենապարզ հացա-  
ներուն, զարքիպի ինչպէս առոր թշուած մօքք-  
կամ կնուզը, Ան ան որ կը խօսեր այդ կիցած  
սիրուերուն, հասնանիլ էր զարպ իր պատամանն  
սփոփանքովէ Կածեր, Նեմրէ, Խալպակիլի Արշա-  
ւանին ին քարցազուած, ամ լիափառէ Ան այս  
նոգինին վիճակը մօտենու չեն բոլոր անձնք ու  
ռունց մեր պատուածեան այս վերընին շրջանին  
դիմաց կը յաւակին զառ տալ մեջի, մա-  
նաւալն նոր ուսումներու տախանկանն Ազ-  
ային զատին հետ նոյնացու այդ զրագանա-  
թիւնը կնայա միքառու ըլաւ բոլոր զատառու-  
համա անխառափակի այժմէ ականութեան և ա-  
սոց յարակից մարցաւունքն մեղքովը: Կը հըսկ-  
նեմ, — Մեր մեղադանանք Բագդիին աւաշ ուզ-  
ուած կ'առաջնորդէ:

Աղջային հարցին այս բան խոր տիրական ճագուռաթեանը քով, Նախքի լայն է բացած իր տապալդին ճամանակը քայլ մասնակից ուղիւ երկու յայնիւցը, որոնք ժաղովուրդի մէ բարձր կանա դիմագիծ կը յօշենն, Մեր բարքեցը (Դ), մեր Աստին, բառն տարով առնաւուած տառած հինգ գարերու բորբոք ու քարցառմ. մեր ինձն ինձնանիւն, իր այն բան սրտում, այն բան իրաւ

(\*) — Բարեւա պատեմացման ժամակեզ Ռամեն  
ու կազմած: Առի Մ. Բաղդադը իր կողք կը  
գոյն ինչ ու Նիրվանակի գածին ասբանակն ու  
առաջ առաջին քայլ ըլլա: Այս պահ ու  
առաջին քայլ ըլլա: Այս պահ ու  
առաջին քայլ ըլլա:

դիմերուն մէջ տիրաբար նուանուած<sup>(\*)</sup>։ մեր վաշխառսները, իրենց ամրող շքախումբով և անփոխարինելի կարգաներով, ու զարտուղի վիպային միւս տիպաները որոնք թերթօններէ ձարուած ըլլալնուն հակառակ գիտեն այնքան հարազատ ու հաստատիմ մնալ համանական կեանքին։ Մուրասաները, Արևանները, Գաւոր Գետրուուները մարզեր չեն միայն վիպային գործութեան մը գահաւորակ ծառայու, այլ այն բախտաւոր արարածներէն որոնք զրբերէն առաջ իրենց կեանը կը փոխանցեն ոչչ իրականաւթեան առաջնորդ, ասոնցէն աւելի հաստատի կեանքը մը, երբեմն ապրելով բարի մը զար։ Տիգարիկ (գրահան) յաւիտենական հարցը մեր մէջ ամենէն առաջ գիմաւորով հեղինակը Բաղիքին է ։ Այս մարզոց բոլոց ի վեր մեր գիշուղու աշխարհը իր վահական գիծերով։ Առող ասոնց ոճի Կիյան Նախական բայց տարօրէն վրատիկէ արօնեատի մը վրայով որ հասկնալի կ'ըլլայ նոյնիսկ Նախաւոր, գիրէն տուաջ գրականութեանց վարկածը կանչելով մեր օրերուն։

Աւա թէ ինչու չեմ զարմանար, երբ մեր ժողովորը, բայց մասպատիկ նախառներու վերածուած իր անհասկացողաւթիւնները, Կիրքերը, թշուառ ու թշուառական հայկակեր մէկին կը զի՞ւ, անսովոր բարկ մը բանալու համար իր զբոցներն մէկնուն, ու տաներ ծննդեան հարիւրամեակ մը, երբ նոյն այդ ժողովուրզը այնքան վայելուն, հարազատ աղջիութեալի մը առնաւական աղջուանքներու թերեւու ուղիուն, չէ վարանած անօթի աղջելու դիմեր ուղիուն իր միտքին։ Անսովոր աղջուանքն գիտել ուղուցը նախարիկ զիտեմ որ իր ողջուցը նախարին ալ զերծ չէ մնացած այս նախատազգէն Ասպինի նուն աշխատանքը որ անոր ստեղծադարձ տարիին կը զուգուիդ, անսուան պահնունց գերութեւնն է գրանեղան կուսուած նոր օրերու Մուրային։ Անիկամարդն եղաւ որ իր խուցէն զուրո աշխարհ չը ճանցաւ ու երբ գուրս եւալ անէկ, ատիկա ըրաւ երթալու համար յաւիտենապէս չբացուող խուցին։

Նախարիկ աշխարհին պարտուպատշաճ պարագիումը զժաման է ընդառաջել սաւուլ սիրանակներուներուն հաւիտուն կարգին։ Մարզեր կան որոնց անունը

կիզըրնը կազմած են իրենց շրջաններուն Պարզ արտօնանում մը բառ է մեզ թէլազրել ընդարձակ, չառ իոր իրողութիւնները Գետրու Դուրեան մը, հակառակ իր հանճարային մեծութեան, իր կիանքին մէկ տիւուր կողմէն վրայ անջնիջ քանդակուած գերեզման մըն է ու այդքան նախակին՝ զար մը ողբերգութիւնն է Ալ բառ ականամամ միայն հաստատելով որ անոր աշխարհին սա տարապայման ընդարձակութիւնը յուղիէ որ քան անոնոր երկոյթ է ժամանակակից հայ զրահականութեան մէջ։ Անոր հաստատ, մշաւոյ մէ, ողբերգական ներամասը, որը ուրանալու չափ անդամ կ'ըլլանը հետզհետէ, — պատմութիւնն է հայոց աշխարհին։ Միայն այս թափանցումը բառ էր անոց անունը յարանքի անմտ լուսապակով մը պատուելու։ Մեր անցեալը տեսնել, իր առաջարկութեամբ, իր մատ չի նշանափեր անիմաս անցեալապատութիւն (բառքէմո) ուոր արդի հզօր մուղովուրդիւնը անզամ չեն յաջողած որբել արձեկներու աստիտակին, այլ մեր ողբիներուն յանձննել կզօրադյոյն զայցումը մեր զժամանութեան մասի մը պահեստ, զրամատուն, երեքը բակայան ու շասանց կրնան մեզ պատրիւ Բայց չիկայ բան մը մեր հոգի անշարհ զդողած որբան մեր պատուի անուններն կոփիծը ։ Խոփիք այդ անցեալն մէջն ենթեած է ցափի մեծ ակօսին որ իր օրերուն պիտի կազմէր առաջին ծովը մեր նոր ողբերգութեան։

Խափիքի աշխարհին երկորդ ու նոյն քան արձեկաւոր կիսուունց ժամանակակից կիանքն է որ կուտայ։ Հոյ անոր տաղանդը յաջողած է զիրացոյն կարկառներ նուռանել ու կազմել իր մարդարէշաշնչ խանդին մէջ ամբողջ սերուուն մը մեր հոգիին ցցունքները, գրծածելու համար հարաւալ պատկիր մը գէլ կիրազով տաղաւարող տարագ մը, ոչ ոքի մատ գուսա այն կատարելութիւն, յիշատակարանային փարթամ ոճը, զարիը զիմացոյն ամի հասացը որոնց նախարիկ գործին այս մասովը անմաս տարբերն են մեր հոգեկան հարստութեան։ Զշփեննը մեծութիւնը, խորութիւնը՝ յատկանշական տուրքիրու այլապէս արձեկաւոր հարցերուն հետ կրնանք այսօր կոնակ դարձին։ Իրմով կանգնուած հոգեկան աշխարհին։ Ենթաք կրնաք զար կարծանել իր իսկ ժամանակին սլաքով։ Ան ըստ է իր օրերուն շրջան ընող չարժուն հայաստանին, իր մուղովուրդի հոգիին կրնական կարգանոսւ։

#### 8. ՕԾԱԿԱՆ

(\*) — Նախանեանեան արանա առնոց այս բացին մէջ աւելի վերջ եւեան իկած շարափխուամբ պէտք չէ զնեց անաշարք թէն սկզբանամ ժիպարին ային մամր ու խանդապատ պատերին առջն։ Պատման սպաննեց քրանասուեդքը (իր մասնեւուլը եւ յարակից քրանամնեւուլը)։ Արփիարեան նոյնը բառ ինեւիթենամին համար։ Անուած դիմք Փակուուինը նամբայ ունեցող այս բանին մերի դրաւ է իրէն։ Ռամէթին Խենքը Փանչունի մը չէ, այնքան մօքիր հանդար պատէս չբացուող խուցին։



## ՀԱՅԱՍՏԱՆԱԿԱՆ

### Խ Ա Լ Դ Բ Ա Ռ Ե Բ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԷԶ

Հայունականքին Մարտի բիւեն և վեց.

(Դ) թա - րւ - ս, հայերէն վարել: Ահա մի բառ, ծագումով և հասկցողութեամբ մի խալդ - բուն հայկական բայ, որ մեր զառական մատենագրութեան մէջ այնչափ յաճախադէպ և գործածական է, որչափ խալդ արձանագրութեանց մէջ: Ինչպէս պիտի տեսնենք ստորեւ յառաջ բերուած նմուշներէն, խալդ թագաւորներն իրենց յաղթեան մանրամատներն պատմելի յետոյ, առնուած աւարեն կամ տուրքէն առաջ կը գնեն թա-րւ-սի բառը, այլինքն այնչափ ծի, եզ, ոչխար, մարդկի կամ կանայք գերի վարեցի առ Բիւայն երկիրն (Վան):

Parubi = վարեցի, սկզբնական պ բազայն տառագարձուած է վի, ինչպէս բազմութիւ ուրիշ բառերն մէջ: Առաջին անգամ Մօրթման<sup>(1)</sup> կարդաց բառը թէ՝ par-bi և թէ՝ թա-րւ-սի կրկնակ ձեւրով և

(1) A. D. Mordtmann. Zeitschrift der deutschen Morgenländischen Gesellschaft. 1872, էջ 540, տող 9. Նաև էջ 541, սկզբանութիւնը: Ինձ կը թուի որ խալդագէտներն ընդհանրապէս, և հայ բանակները մասնաւորպէս, և այս արձանայն չին գնաւուած Մօրթմանի այս արժէքաւոր գործը: Մօրթման իր ժամանակի հեղինակաւոր Արեւելադէկտ-հայագէտներն մէկի էն նախարէց ժանոն էր հայ էն իր հեղինակաւոր Արեւելադէկտ ապագան և այս արժէքաւոր գործը: Առաջին անգամ պարբէ վրայ էլո, մասն թէ 1872ին և 1877ին, երբ նա հաստարակեց իր երկու մեծ փորձեր, զիս զանուած չէին երկիւ կաւելական սեպագրեն, ինչպէս նեն Քէլշինի և Թօփաւալայի բանակացին կութողներ: Ինչպէս ժանոն է Խալդէնին Ասորին նոնիմաս այս սեպագրերն մեծապէս դիրացուցին խալդ լեզուի եղծանամբ: Մօրթմանի ժամանակ ծանօթ չէր խար ցեղանունը, և ուրեմն նա խալդի զիսաւոր սասաւածութիւնը վախարինան է հայկական ասեղութեան Անտիոքի: Մեծապէս օգտուած եմ Մօրթմանի այս արժէքաւոր աշխատամթիւներէ:

իրեկ համանիշ տուաւ ուրենաւու (յունարէն): և fahren (գերմ. երթալ, ճամփորդել):

Աչյու<sup>(2)</sup> սկզբէն մինչեւ վերջ կարդաց ուզիր և թարգմանեց և յափշտակեցի, տարայս (I carried off). Բէլք եւ Լէյման - Հառուպան<sup>(3)</sup>, հաստատեցին Անյոի թարգմանութիւնը տալով գերմաներէն "einnnehmen", առնել, զրաւի: Ինչպէս վերս մէշեցի, բարսի բացը ամենէն շատ կրկնուած տուածիւններէն մէկն է, գրեթէ անվրէպ զործածուած Խալդի թագաւորների զինուորական արշաւանքների մէջ: այդ պատճառաւ այլ բոլոր խալդագէտներն ընդունած են բառին գերոբեալ մերձաւորնչանակութիւնը: Թրիգրիին<sup>(4)</sup> համեմատելի յիտոյ Թօփաւալայի երկիւղուեան սիւնի Ասորական համանիշլն՝ հետ (տող 17րդ): Կը թարգմանէ կողովածն եւ վարել (erbeuten und fortschleppen):

Իրեւե նմոյց բազմաթիւ նմանների կը վերցնեմ Մարգուր Գ. ի արձանագրութիւնը, գտնուած 1916ին Թաշ-Բէօրփի գլուխն մէջ, Զալտըրը էնի եղերը եւ հրատարակուած նիկ. Մառէ<sup>(5)</sup> 1919ին: Կամ ու շահնեկան է այդ արձանագրութիւնը, եւ ուսումնակրուած է նաև Սէյուէ<sup>(6)</sup>, Մէշանինդէ<sup>(7)</sup> և Ֆրիդրիխէ<sup>(8)</sup>:

Թաշ-Բէօրփու Մարգուրեան այդ արձանագրութիւնը հետեւեալն է.

**Տող 1.** Խալդինի ալսուիթիմի<sup>(9)</sup>

(թրգ.) Խալդի աստուծոյ միծութեան չնորհիւ<sup>(10)</sup>

(2) Sayce. Journal of the Royal Asiatic Society. 1882, no. XXXI. տող 18 (էջ 552), և ուրիշ շատ տեղեւք:

(3) W. Belck und C. P. Lehmann - (Haupt). Sitzungsberichte der Preussischen Akademie der Wissenschaften. 1900, էջ 632:

(4) Joh. Friedrich. Einführung . . . , էջ 40:

(5) N. Y. Marr. Zapiski Kavkaskogo Musei. Seryy B. I. 1919:

(6) Sayce. Journal of the Royal Asiatic Society. 1929, էջ 335 - 6:

(7) L. Meschaninov. Archiv für Orientforschung. հատու 7րդ (1931), էջ 160 - 163:

(8) Joh. Friedrich. Einführung . . . , (1933), էջ 37:

(9) Հակառակ բազմագիմի և խորունկ քննութեան, խալդագէտներ ցարդ կորցան զանել պատիմին, բառին տայզ իմաստը. գուցէ Հափաւալականին, բառանթարի և ներեթիւնը նաև պէտք է թարգմանել մեր ժամանակի և Գատարագամաւ-

**Տող 2-3.** Սարգուրիք Արգիտիսիսինիօք ալիք  
(թրգ.) Սարգուրիք Արգիտառու որդին ասէ

**Տող 4.** Իու ԿՈՒՐՈՒԼԻՍԻՄԵԱՄԷ(?) խառըի  
(թրգ.) ՄԵԽՆ ԵՐԿԻՐՆ ՌԵՒԻՄԵԱՄԷԿ ես խւեցի

**Տող 5.** Քիդուեասէ իկուկանի ԿԱՍՎԱԼ,  
(թրգ.) Վերագարձիս միւենոյն արշաւանքէն

**Տող 6.** խառըի ՈՒՐՈՒ Մակալյունի  
(թրգ.) խւեցի Քաղաք Մակալյունի

**Տող 7.** 'ուու ԿՈՒԵԳԻԱՆԻ  
(թրգ.) մարդիկ (և) կանայք

**Տող 8.** պարուիք կուր Բիայնսիլի  
(թրգ.) վարեցի առեկիրն Բիայնա:

Այս կարճ արձանագրութեամբ Սարգուր  
Գ. կը պատմէ թէ արշաւեց զէպի Ռւիսի-  
մէամէ երկիրը խւեց զայն (այսինքն տուրք  
առաւ), տպա վերագարձաւ Մակալյուն քա-  
ղաքով, ուրէկ թէ առաւ տուրք, և թէ  
մարդիկ և կանայք իրեք կերի վարեց (քչեց)  
դէպի Վան:

Այժմ կ'ուզկէմ մեկնաբանել այս արձա-  
նագրութիւնը լրտ հին հայկական տեղա-  
գրութեան: Քերականական և համաձայնա-  
կան հարցին այնպիսի լրութեանք քննուած  
են պրօֆ. Քալանաբարէ, Մեջչանինովէ,  
Դափնիշեանէ և Թրիդրիխէ, որ քիչ բան  
կայ աւելցնելիք:

Սարգուր Գ.ը (մօտ 750-733 Ն. Ք.) ե-  
զած է ամենասուեղ և շինարար աշխար-  
հականներէն մէկը: Սնկէ կան բաղմաթիւ  
արձանագրութիւններ, մանաւանդ անոր Տա-  
րեկիրը որ մի անգնահատելի գանձ է հա-  
յոց հին պատմութեան և աշխարհագրու-  
թեան համար:

Կը թուի որ, զոնէ ցարդ մեր ունեցած  
տեղեկութեանց սահմանին մէջ, Սարգուր  
Գ.ը այս արձանագրութեամբ կը զէ Ռւ-  
րարական կայուրութեան հիւսիս-արեւմտ-  
եան սահմանը՝ իր ժամանակ:

Արձանագրութիւնը գտնուեցաւ Զալտըր  
փաքը լիք արեւմտեան եղբն Թաշ-Քէօրփի  
գիւղը: Սարգուր չի գործածեր մէծ ուազմի  
սովորական բանաձեւք, որ քիչ տարբերու-  
թեամբ կ'սկսի այսպէս:

Խալիքնիմի ուշաքի մասինիկ Դիօսուրիքի:

Պոյցի մէջ անչափ յաճախ կրկնուած ամենակա-  
չէր, կամ ամենապրամած և կամ նման գերազա-  
կան մի ածական:

Այս ամեն սեպագրութիւնք որ կ'սկսին այդ  
բաներով, կը նշանակեն մեծ կուի, մար-  
տակառքերով, այրուծիւնվ և արինուուչ  
բաղանութերով: Հնդկականական Սարգուր  
այսուեղ պարզապէս կ'ըսէ «խւեցի Ռւիփ-  
մէամէ երկիրը»: Հ. Յ. Սանտալէնհան ար-  
դէն տարիներ առաջ խալիքի խառըի բայա-  
ձեւը իրաւամբ նոյնացուցած էր մեր խուել  
բային հետ, այսինքն ճնշէլ, տուրք առնել  
և այլն: Սարգուր կուուի հոսուք չի ըներ, այլ  
պարզապէս կը խուե, աւելի տուրք գան-  
ձեւու համար:

Ռւիփմէամէ քաղաքը կը նոյնացնեմ  
ներկայ Օկամ աւանին հետ, գուցէ ի սկզ-  
բան Օհան, մի վանք կամ մենաստան: Օ-  
համ աւանը կը գտնուի Զալտըր Գէօլի և  
Կարսի միջև, կէս ճանապարհին, Արտահա-  
նէն մօտ 20 վերաս հարաւարեկելք, ուրիէ  
ճանապարհը կը մեկնին նաև զէպի Օլթի:  
Աւանը զետեղուած է մի տափարտկ և բա-  
րեկը գաշամի հրախային ծայրը, որու վե-  
րեւ բարձրացող բլուրներէն կը բախի կուր  
գիւտի մէկ հիւզը:

Սարգուր չի յայտնիր թէ Վանին ինչ  
ճանապարհով եկաւ խուելու Ռւիփմէամէ-  
Օկամի իշխանն կամ թագաւորը: Միայն  
ակներեւ է որ Օկամէն մօտ 25 վերսու քա-  
ւելով զէպի հիւսիս-հիւսիս-արեւմտառք  
ընտկի ափին, այժմ Թաշ-Քէօրփի կոչուող  
գիւղին մէջ արձանագրեց իր արշաւանքը:  
Այս կէտէն սկսեալ կը ծագի բնագրական  
աններգաշնակութեան մի կարեւոր խոդիր:  
Հնարաւո՞ր է 5 որր տողի բիգուեասէ բառը  
թարգմանել յետաղաձիս: Գուցէ բանաւոր  
է բիդ վանին մէջ որոնել մեր լիս, ես  
(գանալ) նախզիրը և կամ վիս-վիս բառը:  
Այդ պարագային հարցը կը ներկայանայ  
ենեւեալ կիրապով: Կամ այն է որ Սարգուր  
արձանագրութիւնը գրելու ժամանակ ար-  
դէն որոշած էր իր վերագարձին անցնիլ  
չէպի Մակալյուն քաղաքը զայն ևս խուե-  
լու համար, և կամ այն է Վան վերագառ-  
նալէ յետոյ գրել և Թաշ-Քէօրփիւմ աե-  
զաւորել տուեց սեպագրութիւնը:

Ենթագրութիւնս պայմանաւորուած է  
Մակալյուն քաղաքի տեղագրութեամբ, ան-  
վիճելիօրէն բաւական շատ հեռու Օկամէն,  
եւ բոլորպին դուրս Զալտըր Գէօլէն զէպի  
Վան գնալու սովորական ուղեգծերէն:

Սյուսափ բնելէ յիտոյ, կը գուռաքանամ այստեղ փորձելու Մակուլու քաղաքի նոյնացումը։ Այդ փորձը համոզիչ կերպով կատարելու համար պէտք է մէջբերել ուրիշ սեպագործթիւններ և նախ և առաջ նոյնացնել Մակալուուի երկիրը, ինչ որ կը պատկանի տարբեր դլիսի և կարօտ է լայնածածկ էջերի։

Դրա տողը մեզ կ'ընծայէ հայկական աւանդութեան մի ուրիշ ճշմարտութիւն։ Նոյն տողի առաջին բառը՝ 'առէ կը նոյնացընեմ մեր խաչեն բառին հետ։ Մեր թարգմանիչ հայրեր գրոց մէջ մէջտ գործածած են ռհուվիլ բայ զանձն իւր դիմ ի վերայ խաչին իւրոյն<sup>(10)</sup>։ Խաչն բառը այստեղ պէտք է ընդունել փոխարերաբար, մարգկանց խաչն, աւելի ի քան կենդանիների հօսեր Մերիթեւմ<sup>(11)</sup>, ինչպէս նախապէս Սէյս եւ Լ-Հառուպու, 'աշե բառին փերել կը դեմուին Ասորական այդնական ասորական մասնացուցիչ մասնիկը MESH = Մէն, որով լիսպէս կը կազմուի հայաքական գոյականը՝ իսաչ = մարդիկ։

Առաջին անամամ Մօրթման<sup>(12)</sup> ուղղագէս կորդաց և թարգմանեց բառը, որպէս մարդիկ եւ կանաչ, թէ եւ նա չը յիշեր խաչի բառը։ Անէկ ի փեր խարդագէտներ ներմուծած են մի միայն տառագարձութեան աւելի նոր եղանակներ և քերականական կանոններ։

Բառին վերաբերեալ բոլոր տեղիքներն եւ քննական մանրամասնութիւններն անսնել Ֆրիդրիխի<sup>(13)</sup>, Բառին խալդերէնէ առ հայրէն փոխանցման մի առանձնայակութիւնը կը թուլի լինել ։ Անչեթ սկզբանական անայնաւորի շեշտուած հանգամանքը։

Զափազանց հետաքրքրական մի ինչոր է թէ մեր խալդի նախահայրը ինչպէս կը հնէշին բառը։ Խ տառի գոյութիւնը գլխաւոր առաջական մէջ ո եւ է կասկած չի թողուր որ անոնք ինսային հրնչէլ իս ուրիմ եթէ Սարդուր Փ. գրած չէ խաչէ, պէտք է եկարակացնել որ հնչումը աւելի մօտ էր հագագային ա ձայնաւորի քան թէ խ տառի թաւ ձայնին։ Այսպիսի

(10) Հմմա. Ագաթ. հատ. 445, էջ 223.

(11) M. V. Tseretheli. Die Neuen Haldischen Inschriften . . . , (1928). Ա. առաջ 9. Բ. առաջ 34 հայել։

(12) D. Mordmann. Zeitschrift . . . , ըստ վերնոյն, էջ 582.

(13) Joh. Friedrich. (Ա). Archiv Orientalist. III. էջ 258, ձանօթ. 1. (Բ). Einführung . . . , էջ 39, հայ. Առաջական մէջ է կայել կայութիւն։

մի հնարաւորութիւն իբրև երկրորդ հետեւանք, պէտք է ենթագրել որ յետագայ դարերի ընթացքին, առնուազն մեր Ոսկեգորութիւնը սկզբանի խաչնին, քանզի առանձնապէս յիշած է ։

Հաստ Սարդուրի այս արձանագրութեան կը թուիր որ կանաչ մասն չէին կազմիր մարգկային խաչնին, քանզի առանձնապէս յիշած է ։

LՍ' ն-ը-ճ-ա-ռ (Լիոււէտիանի) = կանայք։

Խալդիկը սովորաբար կտիանց համար կը գործածէին կուտու (Փոքր Ասիական առևտու) բառը SAL որոշիչ նախզիրով, եւ ուրիմ SAL-իւս = ԱԱ. Առաջու Շազմական արձանագրութեանց մէջ միշտ գործածուած է վերջին բառու Այդ մասին առայժմ դրական մի բառ ըսելու վիճակի մէջ չեմ։ Գրչութեան ձեւն ու իմաստը քննած են Սէյս<sup>(14)</sup> եւ Ֆրիդրիխի<sup>(15)</sup>։ Խալդագէտներ ցարդ շատ քիչ գրած են կայսերթեան<sup>(16)</sup> մարդաբաղացքը Տուլպավոյ (Տասոյ) և կեզդրուական նահանցի, Բիայնայի (Պան) մասին։ Արձանագրութեանց մէջ կան որոշ կրօնակամ գաղաքական բանաձեռներ, որոնք բոլոր ազգերի պատմութեան մէջ նմանը չունեցող հաւատարկութեամբ պահպանուած են Վասպուրականի ժողովրդեան աւանդութեանց մէջ։ Այդ կը վերաբերի Ռւրաբառի քաղաքական աշխարհազրութեան, զոր կարելի է ներկայացնել իբրեւ մի ամբողջութիւն, և առանձին հատորով։

ԱՐԵԱԿ ԱԱ. ԱՅՐԱՐՈՒՑԵԱՆ

(11) Հմմա. I. Markwart. Historische Data zur Chronologie der Vokalgesetze im Armenischen & Caucasica. (1931) p. 11.։

(15) Sayce. Journal . . . , ըստ վերնոյն, (1882), էջ 580։

(16) Joh. Friedrich. Einführung . . . , ըստ վերնոյն, (1933), էջ 39։

(17) Աւրաբառի համար պէտք է ընդունի կայութիւն։ Բառը ինչպէս Գերմանացի խալդագէտներն ըսլուն ալ զայն կ'անուածնեն Reich (Կայութիւն), և Բառը գիտնականներն Tearsto (Կայութիւն)։ Բրաբէ առածութիւն Աւրաբառի մէծ էր բառ Ասորեստան, սրբէ աշխարհակալութիւն, առաջինը քիչ եւ կը մնայ երկրորդէն։ Եթէ Ասորեստանը պէտք է վերացրել ուրիմ, նոյն որակումը պէտք է վերացրել Ասորաբառին։ Այս կ'ըստմանը սևին մեծ նշանակութիւն։ (Սահօթ. Ա. Ա.):

## ՀԱՅՐ ԼԱԿՐԱՆԺ

Մարտ ամսոյ 10ին, եշ., թարիզի Գոմինիկեանց Հաստատութեան մէջ իր յաւիտենական հանգիստը մտա Կաթողիկ Եկեղեցոյ ներկայիս ամենէն դիտուն զւուխուներէն՝ մեծանուն Դոմինիկեան Հայր Հաբրանժ, չորջ 84 տարեկան իր հասակին մէջ։

Մինչև երեք տարիներ առաջ այսուհետ եր տականին, ի զուտի իր բաղադրի աշխաթերթերուն և գործակիցներուն, իրեն վետը աստուածաշընչական դիտութեանց հոյակապ ձեռնարկին, զոր իրեն իսկ էր հիմած, եւ որ թէ՛ իրեն ուսուցումի եւ թէ՛ իրեն զրահանութեան դորժ, ունեցաւ մեծամեծ արդինքներ։ Ինքն էր հիմնած Ալստուածաշչական Հանդէսար, որ Ս. Գրոց և կրօնական դիտութեանց մարզին մէջ ամսնէն հեղինական պատասխանութեան մին է քննարանական արժէքի տեսակէտով եւս, եւ որ իր այդ կը շարունակուի 47 տարիներէ ի մեր նոք հիմած է Ալստուածաշչական ուսումնասիրութեանց շարքը, որ 40 դոս սառաւ եւ շանեական հաստութեար կը համբէ արդէն, եւ որ Ս. Գրոց մէկնարանութեան, ներածաւութեան և քննարանական գործին մասուցած է անդնահանդի ծառայութիւն. բազուքական, անկիւքան և նոյն իսկ բանավարկան միացի կարեւորութիւն կուտան այս ուսումնասիրութեանց։ Այդ շարքին զիմաւորույն մասը արդինքն է մերունի զիմաւականին զրչին. ատոնց մէջ են, բացի չորս Աւետարաններ։ Հ. Հառամայցեց և Գալատացաց Թօթերուն մեծահաստ մենակութիւններէ, ուրիշ ստուար չորս հատուրներ տակաւին նոր Կատականեան ուսման իրը ներածաւութիւն, որնց մէջ են նոր կոտակարանի հանունն Հին Պատմութիւնը, Բնագրական Քննալաբութիւն, Բնական Քննական Պատմական մեծական Պատմութիւններէ, ուրիշ ստուար չորս հատուրներ տակաւին նոր Կատականեան ուսման իրը ներածաւութիւն, ինչպէս նաև Հրէտանու առաջ, Համացացաւ չորս Աւետարանց, Ցիոնու Քրիստոսի Աւետարանը պատկանի ուսումնասիրութիւնները, ամէնքն ալ բազմից ենց երերածարակաւած։

Ճանչացաւ ենց զինքը մօտէն, եւ երջանիկ եւ զած ենք մեծ գիտականին մէջ ողջունելոյ նաև ընտիր հաւատացեալը և ենդահամրոյ քրիտունեան, որ կը սիրէր ամէնքը և կը յարցուէր ամէլքէն Մատունար համակարութիւն և յարգանք աւնէր Հոգելոյս Դուրեան Ս. Պատրիարքի հանդէկ, բարի զայցումներ, զոր յիտոյ եւ շարունակից Ս. Աթոռոյու և անոր ներկայ Պետին հանդէկ։

Ս. Պատրիարք Հայրը, անոր մահուան առթիւ Հիւանդանուցին զամած էր ցաւակական յարգալից զիր մը, որուն յարցանքով պատասխանէց Դոմինիկեանց ներկայ Պետը։

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍՈՒԵՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ

Ս. Ա. ԽԱՆՎԵԱՆ Վ. Ի. ՃԱՄԱԿ

Մարտ ամսոյ առաջին շաբաթը կրկին, երկորդ շաբաթը՝ միակ անթափակով կրցաւ քաւլ իր սենեկին մէջ, վերջն երկու շաբաթներուն լոյն ձեռնափայտով մը աւէն օր քանիցս սկսաւ շրջիլ Հիւանդանուցին մէջ. մարտամը և յարակից զարմանամենը ամէն օր կը շարունակուին, պատմական սպիթն ուսուեցը ինչած է նուազագոյն աստիճանի. Ուրեց, որովք երեւաղէմի մէջ տակաւին շատ ցուրտ են, տաքաւուն պէտ, ն. Սրբազնութիւնը Ապրիլի մէջ պիտի փոխարգուի Պատրիարքարան, ողորմութեամբ Կատունձոյ։

## Ա. Մ Ս Ո Ր Ե Ա Ր Ա Յ Լ Ո Ւ Ր Ե Ր

\* Մարտ 1 հշ. — Ս. Ղեւնենանց Քահանայից Տօնին՝ մահաւոր Ս. Պատրիարք մատուցուեցաց Ս. Յակոբայ Տաճարին կից՝ Ս. Էջմիածին մատոււին մէջ։

\* Մարտ 2 հշ. — Հանդիսաւոր նախատօնակ կատարուեցաւ Ս. Վարդանանց Զօրավարաց Տօնին՝ Մահարքին մէջ։ — Վարդանանց Տօնը կը նկատուի տանը ժառանգաւոր Սաներուն, ինչպէս Ս. Ստեփանոսինը՝ Սակաւագաց, այդ պատճառաւ նոյն օրը երգցողութիւնները կը վարեն իրենք՝ ժառանգաւութիւններ, իրենց կողմէ և իրենց մէկները ընթացած զանպետներով, եւ տօնին օրը կը պատրարքէ Վարժարանի Տեսուչը։

\* Մարտ 3 հշ. — Տօն Ս. Վարդանանց Զօրավարաց պատրարքից և քարոզեց Մայր Տաճարին մէջ ժառանգաւոր Վարժարանի և Ընթարանի Տեսուչ Տ. Նշիչէ Վրդ. Քարոզի բնարանը վիրուած էր օրուաւ շարականէն վառեցաց զինուորույն արթարար ընդունէմ մաւու։ բանասաեղածական սենյ ներբուց կը առաջ Աւարայիր քայեւուն, անոնց արժման մէջ մատանակելով հայ ժողովուրդի ցեղային ինքնափառակարութեան զարթումը, ապա զարզեց արժէքը այս մեծ ճակատամարտին, ուն տեսնելու իրականացումը այն մեծ գաղափարականին՝ քրիստոնէութեան։ որ միանալով հայուն ցեղայութեան կես զարձած էր անխրստակելի գորութիւն մը և որ ինքզինքը արտայալուած էր եռեակ գիծերով՝ գաղափարազառաւութեան, ազատափառթեան, զանաբերութեան և յարածարական ոգին։

— Այսօր կեսօրէ վերջ ժամանեց Պակեստինի և Անդրբայրականի նոր ամբող Գոմինիք Վակեմ. Sir Harold Mac Michael: Ամեն. Ս. Պատրիարք Հօր կազմէ Տ. Մերարպ Սրբազն Ս. Արք. ընկերակցութեամբ Տ. Կիւրեզ Վրդ. ի ներկայ գտնուեցաւ արքը Գոմինիքութեան զալտուատան մէջ նոր

Թարձը Գոմիսէրի պաշտօնի թարձքայցման թագաւորական Հրովարտակի Ընթերքցման և հաւատարմական Երրման արարողութեան :

\* Մարտ հ. Աւը. — Համաձայն իրավակներ ու վլրութեան Ս. Պատրիարք մասունց ցցցա Ալորաց Ս. Մաքոն եկեղեցին մէջ, ուր քարոզեց Տ. Պատի Վըրա, և իր ցաց կացէր լինէն ամենքեան ու ոյց գործէք զանօրէնութիւնն ինքանանով Ներկայացցոց զախճանը եկեղ քրիստոնեաններ ու որոնց զիմաները և ի փերլոյ վար պիտ առնունքն ի կարձասարութիւն համաձայն իրենց վարած կեանքին:

\* Ушарот 5 Եր. — Երեխոյեան ժամը 7.30-ի  
ժամ. Վարարաբն ի խաչեան սրաւէն մէջ տղա-  
նուկաց բաշտական հանճէն մէ Վարարանա ծօնին  
առթիւ և ներելայացն կցան Երեք Տրամաներ, Առա-  
ջինը՝ «Առասուած կ'իջնէ» (= կը լիսածին), Կը ներկա-  
յացնէր հայրը զարձը ու քրիստոնէութիւնն եր-  
կորուպը՝ «Եւր զիտն մոռնի», Նելւունակութիւնն  
ՕԶականի. Վարդանանց պատահակալմէն վկր-  
ուած Երեք պատիկեններէ բարկացեալ այս Տրամին  
վկրիչն մէր արարը միայն ներկայացուեցա, առ-  
ողովութիւնը անցեաւ տարած ներկայացուած և  
լալով. Այդ արարը Ու ներկայացնէ այս պա-  
րեն հայ բանակից Աւարաբը անկատին վրայ կ'  
սրտապնուու Ս. Հեռանդի և Ս. Վարդանի ճանե-  
րով և Կը գօրանաւ. Տրամինուու մէջ ներգնի աղեք-  
մով կրկնու Տրամինեան մէջ ներգնի աղեք-  
մով կար. — Բ. Տրամին մէջ հայեր կը պատաս-  
նին այն հաւատը զոր Ս. Տրամին մէջ ընդունա-  
էին: Ապա բրմանարական Յ. Գարունեան մին-  
ձապատի Մաւացկաններէ հայտիկեններու ժա-  
մանակառարց Սանելը արքայի լուս մարզու-  
էին Պ. Եսանան Գերապէտանի ցուցմուն քնիւթու հա-  
մամատ և զմայլելի կերպով խալացին այն զե-  
րից զորս ստանանած էին, տպառելով ի ու  
վարորդով ու հայքանանները Աւաշին և Երեխոյ-  
քամինեան մէջ, ու անենդհան ծիփազի մէջ պա-  
հելով ներկանները կատակերգութեան խալարկու-  
թեան ընթացքին. — Տեսայութեան գովիթիւն հա-  
նանանինութեան էանը չէր ինչնամական պա-  
րագան առ աւելի տպառէին ի գերարուեստական զա-  
քննելու համար, ստելով բեմը ճոխ յարգարա-  
քով և լրտերու ակնապատճը պէս զուգութեանը

սովորութեան համաձայն Ս. Աթոռոյի կուսարս  
բապէտը՝ Տ. Մեսրոպ Արքեպիհակապոս։

Ապահովութեան Գետ Մէջըց Սահածես, տիկինն  
ու զաւակները: Ընդունակեցան Լուսաբարպետ  
Տ. Մեռորդ Արքայան Արքակիսկապօպի և Տ. Կիս-  
րեց Վրդ. Բ Կողմէ, և առնեց ցոյց տրուցան Տա-  
խանական համատան Խափախական և արդէքաւոր  
իրակէնները:

Կէսօք առաջ, Գտարիաբարանս այցելու  
Անկիքան առաջաւոր նպիգովոս մէն, պրու  
Կ'ընկերանար Երուազէի Անկիքան նպիգովոս  
պատարանի Կանոնիկոս՝ Մթիւըսու Դաշինհի մէջ  
ընդունեց կիրճք Տ. Մեսրոպ Սրբազնա Արք-  
եպիգովոս, Նետն անձնելալով Տ. Կիրճք Վրչ-  
ու

\* ۱۶۷۸۰ ۱۲ ۶۸.— نیزکیه کرکیه کرکیه یا  
خواهشمندی خواهشمندی که اینها را در خود دارند. ع. فتوح  
امروز لئو. ع. فتوح امروز داشتند و باید ع. ع. فتوح  
امروز لئو. ع. فتوح امروز داشتند و باید ع. ع. فتوح  
امروز لئو. ع. فتوح امروز داشتند و باید ع. ع. فتوح

— Երեխոյեան հանդիսաւոր թափօքավ երեւ լի Ա. Թարութիւն և «Հրաւափառ» մուտք Տաճարէն ներա, ապա երեխոյեան ժամերգութեան պաշտու հայոց Վերնատան մէջ :

\* Մարտ 13 կիր. — Բ. Կիրակի Սեծ Պահոց  
առաւտօնն ժամերգութեան և Ա. Պատարաց  
պաշտուեցաւ Ս. Յաթութեան Տաճարի Հայոց Վեր  
հատան մէջ՝ Եւս Ս. Պատարացի մածանացքի  
թափօք՝ Քիշխառսի Ս. Գերեզմանին շուշը երդից  
դարձման հանդիպապետոթեամբ Յ. Մելքոն  
Առ օտականութեան:

\* Уарта 15 №. — ხელისურ დასკვიმზე გა  
რთვებ 8. ცნობილ ვაკ. „ ღოւს გარეულ ყეჭა  
ლი მასტერ გრივაშ ხს სტისტ აქ მეტენ მარ

— Այն. Ս. Պատրիարք Հօր Կոմէ Խռովաց  
ըսպես Տ. Մերոպ Աբքակիսկոս, ընկերա  
ցութեամբ Տ. Կիրքզ Վրու. Ի. այցելեց շաղագ  
իրանական Վաճառ. Հերթականութիւն, ի չնայաւարու  
թիւն իրաւաց Վեհ. Ճանական Տառեցարձիւն  
\* Մասս 17 Ե., — Ճաւախի քարոզեց Տ. Տ.

բան Վրգ., մեկնողաբար պարզեց Սամարաց  
կնոջ խօսակցութիւնը ընդ Յիսուսի:  
— Կէսօրէ առաջ, Տ. Կիւրեզէ և Տ. Աերավիլ  
Վարդապետներ, ի դիմաց Ամեն. Ս. Գատրիիաբ

Հօր Ներկայ գոռոտեցան Դոմինիկիեանց Ս. Ստեփանոսի վահերին մէջ՝ ի Բարիդ վախճանած Դոմինիկեան Հայր Լաքրանձի համար կատարաւած հոգեհանգստեամբ պայմաննեւ Յանձնեցին նաև այդ առ արի Ամեն. Ս. Պատրիարք Հօր Կովկասինիկեանց Մեծաւորին ուզդուած ցաւական նաև մակ մը:

\* Մարտ 19 Եր. — Տնօրին գողովոյ անդամների Տ. Տ. Տիգան, Ամեն և Անդրովիդ Վարդապետներ և Կայսրաւոց Տեռուչ Տ. Հայրիկ Վրդ., զային Յոպից, յանոն Պատրիարքարարիս ըստանձնեցին տեղւայն նորակառոյց Ս. Գիշայիք Վարժարանի չինքը:

\* Մարտ 20 Կիր. — Անառափի Իրավի. Ս. Պատրազը մատուցուեցան Ս. Հեղշտակապետաց Եղեղեցոյ մէջ՝ Քարոզեց Տ. Արթուր Վրդ., ունար մեղոյ յիշինս առաջի իւր բնաբանով Դրուադ առ զրուած ներկայացուց և Վերլուծաց Անառափ որուայ առակը, իրաքանչիւր մենարափին առեւ կանգ առնելու ի խորհրդակիւլ ցոյց տառաւ Մեղադառնութիւն մը անկումը, զգաստացումը և բարձրացումը, կոչ աւզեց բոլոր մեղաւոր հոգիներու վերաբանալ անառափի պատ հայրենինիւնի յարկը, ուր սիրող հայր մը զրպաց կը ապաստ իրենց:

\* Մարտ 21 Էշ. — Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Կովկ. Տ. Մերուան Սրբազն Արք., ընկերակցութեամբ Տ. Կիւրեզ Վրդ. ի այցելեց իրաքեան Վասն Հիւապատուն, ի չներաւորութիւն Իրաքի Վեզ. Հայր Ա. Թագաւորի ծննդեան տարեղարձին:

\* Մարտ 22 Գշ. — Այսօր Երեխոյնան Հօրուսին քին քարոզեց Տ. Կիւրեզ Վրդ., ընարանն էր Երեւանի կամբ զին զայ ուրացի զաման և առց զիազ իւրաքանչիւնը: Եռյա ուսուած թէ Քրիստոնեայ Աւլու Կը շըշանակէ յանձնուուիլ Քրիստոնի և Կառավարուիլ Անո՞ր կամքով: Քրիստոնի իսչէց այդ կամքին յայստութիւնն է ինքնին: Ով որ իւ աչքերով կարեայ նայել այդ խային և կարգաւ անոր պարզ զա խորհութեզը իւ կինուաւ ուշացնել իր անձնաւուաթիւնը: Քարոզիչ Հայր սուրբը հրաւէր կարգաց հաւատացեաններու սրտին ու մոքին որ նային միայն այդ խային Մեծ Պահոց քառաւանորեալ պազարականներուն շըշանին:

\* Մարտ 23 Դշ. — Կիսօրէ առաջ Վանք այցելեցին կառավարական ձաւարապետ Մըր Հարուեէ և Երևանակիմ Կոտավարիչին օգն. Մըր Գէտօքը, որոնց յանձնած է ընենել Ս. Յարութեան Տաճար Նորոգութեան խնամքը, տեսակցութիւնը մը ունեցան Տ. Մերուան Արքեպ. ին հետ:

\* Մարտ 24 Եւ. — Ճաւառի քարոզեց Տ. Արք., չշատելով կանանց բացառիկ ընդունակութիւնը քրիստոնէական առաքինութեանց նկատմամբ, և թէ կինուաւ էրն որ ամենէն առաջ ընդունեցան Յանձնեցին Տ. Անդրութեան Յոհանն էր կանք իսկ իսկ կանք:

\* Մարտ 26 Եր. — Երեխոյնան մամր մէկին ըստ իրաւական սովորութեան Մերաբանութեան մէծ մասը՝ Վարդապետը, Մարգարագունք և Ժառ. Անձներէն մաս մը Զիթենեաց լուս ելան, ուր կա-

տարուեցան Երեխոյնան ժամերգութիւնն, գիշերացին Հսկում և ազա Ս. Պատրազ մատուցուեցան Համբարձուան մատուրիմ մէջ: Միաբանութիւնը վանք վերագրածաւ գիշերուան ժամը 12ին:

\* Մարտ 27 Կիր. — Տնօրին Իրավի. Երեխոյն մէով Միաբանութիւնը սովորչ իւթիւնալարժերու Երկար թափորով մը բարձրացան Զիթենեաց օւրուր: Եւր կատարուեցան Հաւասարի արարողութիւնը և ապա Ս. Պատրազ մատուցուեցան Համբարձուան շըշանակի մէր բաժնին մէջ զանին ներք: Պատրազեց Տ. Գէտուր Վրդ., եպիսկոպոսական խոյր ի գումաւ: Քարոզեց Տ. Տիգրան Վրդ., չի իմաստիքամբ արար ընարանից: Առլորովնն ոյր տեսակէաւ մը մօտնենալով օրուան առաջին՝ Անդրու Ծննեսի իւ, ցոյց տառաւ թէ ինչ պէտք է ՇԱԿ քրիստոնէական կեցուածքը աշխարհի և անոր վերաբերեալ բաներուն նկատմամբ Մատունանիշ ըրաւ Աշխասանքի նուրիսան կանոնութիւնը և անոր արգիւնեալ եղան հարատութեան կարգերութիւնը: Ենչեցնց պէտքը իմաստութեան որով այդ մեր կեանքը և անոր նիւթական պահանջները զարացնելու մէջ պիտի հետամունիք պահանգելու հանդերձեալ բարձրագոյն կեանքը, լուգագոյն տնասենու Աստուծուն մէջ պարզած երկաւոր բարձրուելը, քանի որ այս աշխարհը չի կրնար իւացնել զանց և եղջանկացնել: Այս է միակ միջոցը՝ աշխարհը կերպարանափոխ ընելու ի բարին:

\* Մարտ 29 Գշ. — Ենանցի ժամուն խօսեցան Տ. Ամեն. Վ. Պատրիարքը մը համար կամքութիւնը կ բանական գլուխ զանց և եղջանկացնելու Այս է միակ միջոցը՝ պարզաբան կ բարին:

### Ն Ո Ր Ո Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Ս. ԱՌԱՎԱՆԱՌՉՅԱՆ ԵԿԵՂԵՑԻՑԻՑ

Մարտ ամսու 21ին սկսան Ս. Յարութեան Տաճարին մէջ՝ Հայոց սկսական Ս. Գիղոն Լուսաւորի Եկեղեցոյ վերանորոգութիւնը՝ որ կը հետապնդուէր տարիներէ ի գեր: Ս. Լուսաւորի Եկեղեցին, որ ստարներէ կը հոյսէւ Ս. Հեղինեալ մասուն, Ս. Յարութեան Տաճարը համար և ամենէն սիրուն մասերէն մէկն է, հայկական ոռով կառուցուած չըր հակայ և միակուոր մարմարեալ և կանինթեայ սիրներու վայր ամբարազող գրեթեով մը, ամին երկու Ս. Լուսաւորի և միւսը յանուն Ս. Կարապետի, որոնք Երկուուն այ ամբողջութեամբ պիտի վերցուին, և տեղը պիտի կառուցուին հայկական առջ մասմարեալ գղեղական սեղանները: Այս է Եկեղեցին կը կայ Խաչի այցը, ուր գտնուեցան Քիրստոնի խաչը, Խաւելութենն մատ 300 տարիներ եւաքը: Եկեղեցին նորոգութեան ծախսը կը նախատեսուի պատելի քանի երկու հազար անդամական: